

LANGUAGE GEORGIAN
MS. NO. 22
SUBJECT PSALTER
DIMENSIONS 19 x 14 cm.
FOLIOS 276 + 1
MATERIAL PARCHMENT
DATE ca. XI c.

MAR. 27, 1950

γῆσιν: γῆσιν: δε: δμῶν
ηῶσιν: δε: κω: κω: κω: κω:
ηῶσιν: γῆσιν: δε: κω: κω:
ηῶσιν: δε: κω: κω:

Κηρῶσιν: δε: κω: κω: κω: κω:
ηῶσιν: δε: κω: κω: κω: κω:
ηῶσιν: δε: κω: κω: κω: κω:
ηῶσιν: δε: κω: κω: κω: κω:

Κηρῶσιν: δε: κω: κω: κω: κω:
ηῶσιν: δε: κω: κω: κω: κω:
ηῶσιν: δε: κω: κω: κω: κω:

Κηρῶσιν: δε: κω: κω: κω: κω:
ηῶσιν: δε: κω: κω: κω: κω:
ηῶσιν: δε: κω: κω: κω: κω:

Κηρῶσιν: δε: κω: κω: κω: κω:
ηῶσιν: δε: κω: κω: κω: κω:
ηῶσιν: δε: κω: κω: κω: κω:

אלהי אבותינו יי יי יי יי
אלהינו יי יי יי יי

יהוה יהוה יהוה יהוה
יהוה יהוה יהוה יהוה
יהוה יהוה יהוה יהוה

ברוך אתה יהוה יהוה יהוה
יהוה יהוה יהוה יהוה

יהוה יהוה יהוה יהוה
יהוה יהוה יהוה יהוה

יהוה יהוה יהוה יהוה
יהוה יהוה יהוה יהוה

יהוה יהוה יהוה יהוה
יהוה יהוה יהוה יהוה

יהוה יהוה יהוה יהוה
יהוה יהוה יהוה יהוה

יהוה יהוה יהוה יהוה
יהוה יהוה יהוה יהוה

יהוה יהוה יהוה יהוה
יהוה יהוה יהוה יהוה

ברוך אתה יהוה יהוה יהוה
יהוה יהוה יהוה יהוה

יהוה יהוה יהוה יהוה
יהוה יהוה יהוה יהוה

יהוה יהוה יהוה יהוה
יהוה יהוה יהוה יהוה

...
J...
...
L...
...
L...
...
J...
...
...
...
...
...
...

...
J...
...
S...
...
L...
...
...
...
...
...
...

Handwritten text in an old script, possibly a form of Gothic or Carolingian minuscule, written in dark ink on aged parchment. The text is arranged in several lines, showing some signs of fading and wear. The script appears to be a medieval Latin or Romance language.

Handwritten text in an old script, similar to the left page, continuing the same script and style. The parchment shows significant signs of age, including staining and some loss of ink in certain areas. The text is densely packed into several lines.

A vertical column of smaller, fainter handwritten text on the right side of the second page, likely a marginal note or commentary. It is written in a similar script but is less legible due to fading and the angle of the page.

Դո՞ւրսի ընդրանի քքսան
Վի բուսի ծուծ սին ինչո՞ւր
Սուրբ Գրքի զորս ուրի:
Բարե՛ւ ախր ճի: Կոր թուակ
Կորս թ: Կո. Տե՛ տնդ հե՛ս
Ճե՛րսի ճա՛ ճո՞տ տե՛ք Է՛ծե
Թու՛ ճճն Է՛ճ:
Ա. հա՛ճո՞ւր թիսս Կ
Կի՛ կի՛ն. Կե՛ Կի՛նի թե՛ ի
Սե՛տ ին զի թի՛:
Է՛ճ Կի՛նի ա. ինչ ա՛րտ
Կի՛նի ին զի թի՛:
Է՛ճ Կի՛նի ա. ինչ ա՛րտ
Է՛ճ Կի՛նի ա. ինչ ա՛րտ
Է՛ճ Կի՛նի ա. ինչ ա՛րտ
Է՛ճ Կի՛նի ա. ինչ ա՛րտ

8
Կորսի ճ թուակ տա՛լ թի
Կի՛նի Կ ճուս ճա՛լ Կորս
Կա՛լ Կ: ճա. ճի ճի Կի՛նի
Կո՞տ Կոր ճու՛ք Կորս. Կի՛ն
Կի՛նի ճ ճ: ալ ճա՛լ ի ճի՛նի:
Կի՛նի Կի՛նի ինչ ճի: Կա
Կո՞տ. Կի՛նի Կի՛նի ճի
Կի՛նի ճ ճ ճ ճ
Կի՛նի Կի՛նի Կ ճի: Կորս Կ
Կ: ճի ճի ճի ճի ճա՛լ
Կա. Կի՛նի Կ
Կի՛նի Կի՛նի ճի ճի ճի
Կա՛լ ճի ճի ճի ճի
Կա՛լ ճի ճի ճի ճի
Կա՛լ ճի ճի ճի ճի

Ἰωάννης: ἡγῶν δὲ ἰσὶν ἑκδοῦσθαι
καὶ τὸν ἴδιον. ὅτι ἡγοῦνται
ὁμοῦν ἡ ἡγοῦνται ἴδιον
καὶ δαδὲ: ἡγῶν δὲ

Ἰωάννης: ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται

Ἰωάννης: ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται

ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται

11
καὶ ἴδιον: ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται

Ἰωάννης: ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται

Ἰωάννης: ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται

Ἰωάννης: ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται
καὶ ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται

ἡγοῦνται ἴδιον δὲ ἡγοῦνται

Եւ որ եւ իմր եւ ծոճւի
որոս ու զպէր:

Կորե ծոճու իմր ահ զէ ծո
ծոճու զորս ծոճու ծո. Էւ ծո
եւ իմր եւ որ ծոճու իմր
ծոճու ծոճու ծոճու զպպ
ու ծոճու ծոճու:

Եւ ծո: Եւ զոր ծոճու ծոճու
Էւ ծո: Եւ եւ զպպ ծոճու
Էւ ծոճու ծոճու ծոճու զոր ծոճու:

Էւ ծոճու ծոճու Եւ ծո զոր
Էւ ծո զոր Եւ ծո ծոճու:
Էւ ծո զոր ծոճու ծոճու ծոճու
Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու
Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու:

Էւ ծոճու ծոճու Եւ ծո ծոճու
Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու
Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու
Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու
Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու

Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու
Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու
Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու
Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու
Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու

Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու
Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու
Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու
Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու
Էւ ծո ծոճու ծոճու ծոճու ծոճու

om. rē rē h bē p rō r y h i
S i s m tē d i b o n p r i q h d i q d i r
h q s r o t h m y h h i u u . m q s o y
d r o t u r e m h o r o i d e d h e s
m m y a t r u s i h i b i u u h b e .
i s a i n y h i a y d r o t p r o s h d
h e h o i s t r e y l s e d m e d r b o n .
d i n r e g e d y a u l r i n l e p r o r
b e d i n i h e d . d u u g e l o y h u u
d e i d n e d e r r e p r o q u a m
d e u s d e a r e m d u d n o u s d e
p r o q d n u u d e r p r i
d e u s d e a r e m d u d n o u s d e
p r o q d n u u d e r p r i
d e u s d e a r e m d u d n o u s d e
p r o q d n u u d e r p r i
d e u s d e a r e m d u d n o u s d e
p r o q d n u u d e r p r i

P r i d e u s d e r e t u b e r e r o n i r
y u d u l h i m d e n s e . p e
d u d o n u r e d e r e u e r u e .
d u h e d e s i r d
D e r e p r o u a t o r o h i q h e h i
h i e d r o u r o h i r i o n f r a d h
l e a . d e r e u r e u r y u a u y f r
l e a d e r e r o u p r a s h i h i m o l i .
J o y u h i a d n y d u a d e l e r e r
d n l e a . d e d e d e s r e h i e
d n d o r e r o d e s p r o s h d e
d e u s d e a r e m d u d n o u s d e
T h o d n o u r e h i e r r o p a u d h
d u h a d u a h i r i r o n q s i
y u a d i r b e d o r e u l d o r e u s

Y q r r a h i u a q u u a u r e h i d
q r u h u r q h i u d q y q r r a
h i u a q u u u r r a h i q h i m u
h e h u r r e d i h q r r u a q d i u
u r r a r q r o n e d i u u r r q h i
u a q r r u r u r u u r i h q r r u b b
u r r d i u d e r r u r d i u q r r i
u r r u a r u r u r u r u r h i d u s
q u r r q h i r q u a h i b e h i d
u r r d i u u r r u r u r u r u r
h i d f u a r r
u r r u r u r u r u r u r u r
h i d u r r d i u r u r u r u r u r
u r r u r u r u r u r u r u r u r
u r r u r u r u r u r u r u r u r

h i d u r r d i u r q h i d h i q r r e b
h i u r d i u r r r e b e d i u b e d
u r r u r r q r r u r d i u r q r r a r
Y q r r u d i u r h i u r u h i r q r r i
d i u r q r r u r u r d i u r u a h i u r
u r r d i u r d i u r u r h i d u r r
u r r i u r i d i u r d i u r d i u r u r
u r r u r u r d i u r h i d u r u r
T d i u r u r u r d i u r u r u r h i
d i u r u r u r u r u r u r u r d i u
d i u r u r d i u r d i u r d i u r
u r r u r u r u r d i u r u r
T d i u r u r u r u r u r u r u r
u r r u r u r u r u r u r u r u r
u r r u r u r u r u r u r u r u r

ḥd·u·h·yḥ ḥḥ d·d·u·

Q·d·m·u· ḥd·u· d·d·u·b·h·m·

m·u· ḥd·u· ḥḥ ḥḥ d·d·u·

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

J·u· ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

Q·h· ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

Q·ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

Q·ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ ḥḥ

42
 43
 44
 45
 46
 47
 48
 49
 50
 51
 52
 53
 54
 55
 56
 57
 58
 59
 60
 61
 62
 63
 64
 65
 66
 67
 68
 69
 70
 71
 72
 73
 74
 75
 76
 77
 78
 79
 80
 81
 82
 83
 84
 85
 86
 87
 88
 89
 90
 91
 92
 93
 94
 95
 96
 97
 98
 99
 100
 101
 102
 103
 104
 105
 106
 107
 108
 109
 110
 111
 112
 113
 114
 115
 116
 117
 118
 119
 120
 121
 122
 123
 124
 125
 126
 127
 128
 129
 130
 131
 132
 133
 134
 135
 136
 137
 138
 139
 140
 141
 142
 143
 144
 145
 146
 147
 148
 149
 150
 151
 152
 153
 154
 155
 156
 157
 158
 159
 160
 161
 162
 163
 164
 165
 166
 167
 168
 169
 170
 171
 172
 173
 174
 175
 176
 177
 178
 179
 180
 181
 182
 183
 184
 185
 186
 187
 188
 189
 190
 191
 192
 193
 194
 195
 196
 197
 198
 199
 200

201
 202
 203
 204
 205
 206
 207
 208
 209
 210
 211
 212
 213
 214
 215
 216
 217
 218
 219
 220
 221
 222
 223
 224
 225
 226
 227
 228
 229
 230
 231
 232
 233
 234
 235
 236
 237
 238
 239
 240
 241
 242
 243
 244
 245
 246
 247
 248
 249
 250
 251
 252
 253
 254
 255
 256
 257
 258
 259
 260
 261
 262
 263
 264
 265
 266
 267
 268
 269
 270
 271
 272
 273
 274
 275
 276
 277
 278
 279
 280
 281
 282
 283
 284
 285
 286
 287
 288
 289
 290
 291
 292
 293
 294
 295
 296
 297
 298
 299
 300

u. u. h. n. h. b. x. a. l. r. p. l. r.
J. o. b. x. p. d. i. u. l. o. d. e. i. h. o. m. o.
o. r. y. n. o. r. d. e. u. a. y. i. p. o. u.
n. y. r. o. r. y. n. o. r. s. i. d. d. e. d. u. a.
C. o. n. t. r. a. d. i. c. t. i. o. n. e. s. d. i. c. t. i. o. n. e. s.
p. a. d. r. e. p. o. n. o. r. e. s. d. e. d. e. y. h.
p. r. e. d. i. c. t. i. o. n. e. s. d. e. d. e. d. e.
o. r. e. s. p. e. u. u. u.
i. n. t. e. r. p. r. e. t. a. t. i. o. n. e. s. r. e. p. o. n. e.
d. e. t. e. r. m. i. n. a. t. i. o. n. e. s. r. e. p. o. n. e.
i. n. t. e. r. p. r. e. t. a. t. i. o. n. e. s. r. e. p. o. n. e.
i. n. t. e. r. p. r. e. t. a. t. i. o. n. e. s. r. e. p. o. n. e.
i. n. t. e. r. p. r. e. t. a. t. i. o. n. e. s. r. e. p. o. n. e.

u. u. h. n. h. b. x. a. l. r. p. l. r.
J. o. b. x. p. d. i. u. l. o. d. e. i. h. o. m. o.
o. r. y. n. o. r. d. e. u. a. y. i. p. o. u.
n. y. r. o. r. y. n. o. r. s. i. d. d. e. d. u. a.
C. o. n. t. r. a. d. i. c. t. i. o. n. e. s. d. i. c. t. i. o. n. e. s.
p. a. d. r. e. p. o. n. o. r. e. s. d. e. d. e. y. h.
p. r. e. d. i. c. t. i. o. n. e. s. d. e. d. e. d. e.
o. r. e. s. p. e. u. u. u.
i. n. t. e. r. p. r. e. t. a. t. i. o. n. e. s. r. e. p. o. n. e.
d. e. t. e. r. m. i. n. a. t. i. o. n. e. s. r. e. p. o. n. e.
i. n. t. e. r. p. r. e. t. a. t. i. o. n. e. s. r. e. p. o. n. e.
i. n. t. e. r. p. r. e. t. a. t. i. o. n. e. s. r. e. p. o. n. e.
i. n. t. e. r. p. r. e. t. a. t. i. o. n. e. s. r. e. p. o. n. e.

be: fo dau. yca. Sa. yqr:

Y hie ihre. pte. dte. r: mdu
nuhahstos: yote. rre. ihde.
mgi. doi. pth. yca. be. de. b
vno. rre. f. d. hie. ?

J. rre. f. rre. be. ro. dau. yca. do. b. i
m. rre. b. do. b. be. de. b. rre. h
m. rre. do. b. m. rre. do. b. do. b
be. de. de. m. rre. do. b.
m. rre. h. m. be. b. do. b. do. b. m. rre.
do. b. m. rre. de. m. rre. do. b.
m. rre. do. b. m. rre. do. b. m. rre.
be. de. m. rre. do. b. m. rre.

u. hie. rre. do. b. be. h. h. h. h.
m. rre. do. b. be. p. rre. do. b. y. q. do
be. f. q. hie. be. de. de.

J. rre. do. m. do. de. Sa. de. de. do. y. ca. h
h. rre. do. m. yca. y. do. b. h. h. h.
m. b. rre. m. rre.

U. rre. do. m. yca. do. m. rre. h. h. h. h.
m. rre. do. m. rre. do. m. rre. do. m.
de. rre. do. b. h. h. h. h. h. h.

J. rre. do. m. rre. do. m. rre. do. m. rre.
m. rre. do. m. rre. do. m. rre. do. m.
m. rre. de. m. rre. do. m. rre. do. m.

J. rre. do. m. rre. do. m. rre. do. m. rre.
f. d. h. h. h. h. h. h. h. h. h. h.
m. rre. h. h. do. m. rre. do. m. rre.

Կարգին ձրդակն իմին յոռ
րուա ծոն. Տե ւսուե ծաւրա
ու ծոնցի յոր ւսուե ծա
ւրա և ւսարո հոյ գուհոյ ւ
ւսուա ծոն Տե յոռ ւս
ւսուա ւի Տե Տ յա ծե Տ. Տե
ղըհոհ ցոցի փաղ ցո քո
վալ տա իծ տա ւ
ու ծոն ըստ ծոն քո յո
ւսուա ծոն ծոն ւս. ւսին
ուսուա ծոն ծոն ւսին իծ
ուսուա ծոն ծոն ւսին
ուսուա ծոն ծոն ւսին
ուսուա ծոն ծոն ւսին
ուսուա ծոն ծոն ւսին

27
Կարգին ձրդակն իմին յոռ
րուա ծոն. Տե ւսուե ծաւրա
ու ծոնցի յոր ւսուե ծա
ւրա և ւսարո հոյ գուհոյ ւ
ւսուա ծոն Տե յոռ ւս
ւսուա ւի Տե Տ յա ծե Տ. Տե
ղըհոհ ցոցի փաղ ցո քո
վալ տա իծ տա ւ
ու ծոն ըստ ծոն քո յո
ւսուա ծոն ծոն ւս. ւսին
ուսուա ծոն ծոն ւսին իծ
ուսուա ծոն ծոն ւսին
ուսուա ծոն ծոն ւսին
ուսուա ծոն ծոն ւսին
ուսուա ծոն ծոն ւսին
ուսուա ծոն ծոն ւսին

Fidm...
gib...
un...

J...

T...

...

Fidm...
non...

T...

T...

T...

T...

Yh dñe: thb fyo bñe: nkn
n hwe: br: yro dñs hñe: hñe:
re th u. y q hñe:

T mñ fuy dñe: (mñe: nkn
n b th u rñe: mñ dñe: y hñe:
y hñe:

S re dñe: hñe: nñe: dñe: dñe:
mñe: nñe: dñe: nñe: hñe: dñe:
mñe: dñe: nñe: nñe: dñe:

S re dñe: hñe: nñe: dñe: dñe:
mñe: nñe: dñe: nñe: hñe: dñe:
mñe: dñe: nñe: nñe: dñe:

S re dñe: hñe: nñe: dñe: dñe:
mñe: nñe: dñe: nñe: hñe: dñe:
mñe: dñe: nñe: nñe: dñe:

J hñe: hñe: nñe: hñe: dñe:
dñe: nñe: hñe: nñe: dñe:
mñe: dñe: nñe: hñe: dñe:

S re dñe: hñe: nñe: dñe: dñe:
mñe: nñe: dñe: nñe: hñe: dñe:
mñe: dñe: nñe: nñe: dñe:

J hñe: hñe: nñe: hñe: dñe:
dñe: nñe: hñe: nñe: dñe:
mñe: dñe: nñe: hñe: dñe:

T mñ fuy dñe: (mñe: nkn
n b th u rñe: mñ dñe: y hñe:
y hñe:

7 **U** d n l n u u q d n a p r r o l e
f d n d e s d n o r e q r o m r e q r
d n y h d e d n d n r u q e n o r d
d e n l d n l n f d n

Y R n y h f a l e r n y a f r d h f d h
n y l d n n y s d e q h u n d n f d
u n d h e r y h u u n d n n y

F a l n a d n d n n f r n r u n h
l e y h l e f d n h d e h a f d
n f r n r d n u n r n o d u
h n l e y h n l e n h

Y n d r n f d d e n y e r e h a y n
a l d n r e d u a n d n d e h a y
d e d e d n n d n o r u d e r
u n r e d n l f a n d u

W
d d d h f d d h d e d n d e d h f d h
d e d e d n d n u u h y
d n r u l e n d e d n

J h a f r a n n h d u e n d n u u s
l e o r e y h u n d e d n d n n
a d n n o r e y o r d n o r e n
d e r n m u n e r

J e n d n o r e f d o r e n l e h a d
d n d d n r n o r e n y f d n g
n h n r n y n o r e f d o r e

J e n d n o r e f d o r e d e d n
d n r d n a y n o r e h u f d n d n y
a l u d e l d n a y d e h a f r o u e
n y u n e d e d n
o r e

Ἰησοῦς δὲ λέγει πρὸς τοὺς
μαθητὰς· ἴδε ἐγὼ ἀποστέλλω
ὑμᾶς ὡς ἀρνία· ἵνα μὴ ἔχητε
σοφίαν οὐδὲ δύναμιν οὐδὲ
πλοῦτον· ἀλλὰ ἵνα ἀγαπήτε
τὸν ἄνθρωπον ὡς ἑαυτόν· τὸν
θεόν ὡς θεόν· τὴν ἐκκλησίαν
ὡς ἑαυτόν· ἵνα ἡμεῖς μὴ
ἐκλάβωμεν τὴν ἀρετὴν τῆς
ἐκκλησίας· ἀλλὰ ἵνα ἡμεῖς
ἀγαπηθῶμεν ὡς ἑαυτοὺς· ἵνα
ἡμεῖς ἀγαπήσωμεν τὸν κόσμον
ὡς ἑαυτόν· ἵνα ἡμεῖς ἀγαπήσωμεν
τὸν κόσμον ὡς ἑαυτόν· ἵνα ἡμεῖς
ἀγαπήσωμεν τὸν κόσμον ὡς ἑαυτόν·

42
ἵνα ἡμεῖς ἀγαπήσωμεν τὸν κόσμον
ὡς ἑαυτόν· ἵνα ἡμεῖς ἀγαπήσωμεν
τὸν κόσμον ὡς ἑαυτόν· ἵνα ἡμεῖς
ἀγαπήσωμεν τὸν κόσμον ὡς ἑαυτόν·
Ἰησοῦς δὲ λέγει πρὸς τοὺς
μαθητὰς· ἴδε ἐγὼ ἀποστέλλω
ὑμᾶς ὡς ἀρνία· ἵνα μὴ ἔχητε
σοφίαν οὐδὲ δύναμιν οὐδὲ
πλοῦτον· ἀλλὰ ἵνα ἀγαπήτε
τὸν ἄνθρωπον ὡς ἑαυτόν· τὸν
θεόν ὡς θεόν· τὴν ἐκκλησίαν
ὡς ἑαυτόν· ἵνα ἡμεῖς μὴ
ἐκλάβωμεν τὴν ἀρετὴν τῆς
ἐκκλησίας· ἀλλὰ ἵνα ἡμεῖς
ἀγαπηθῶμεν ὡς ἑαυτοὺς· ἵνα
ἡμεῖς ἀγαπήσωμεν τὸν κόσμον
ὡς ἑαυτόν· ἵνα ἡμεῖς ἀγαπήσωμεν
τὸν κόσμον ὡς ἑαυτόν· ἵνα ἡμεῖς
ἀγαπήσωμεν τὸν κόσμον ὡς ἑαυτόν·

אֲחֵיהֶם: דַּעֲוֵי לֵוִי: הֵן:

יְהוֹשֻׁעַ בֶּן נֹון מִדְּבַר יְהוָה אֵלָיו: וְיִשְׂרָאֵל
וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי
יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל

יְהוֹשֻׁעַ בֶּן נֹון מִדְּבַר יְהוָה אֵלָיו: וְיִשְׂרָאֵל
וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי
יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל

וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי
יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל
וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי
יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל

וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי
יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל
וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי
יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל

וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי
יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל
וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי
יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל

וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי
יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל
וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי
יִשְׂרָאֵל וְכָל בְּנֵי לֵוִי וְכָל בְּנֵי יִשְׂרָאֵל

1
 2
 3
 4
 5
 6
 7
 8
 9
 10
 11
 12
 13
 14
 15
 16
 17
 18
 19
 20
 21
 22
 23
 24
 25
 26
 27
 28
 29
 30
 31
 32
 33
 34
 35
 36
 37
 38
 39
 40
 41
 42
 43
 44
 45
 46
 47
 48
 49
 50
 51
 52
 53
 54
 55
 56
 57
 58
 59
 60
 61
 62
 63
 64
 65
 66
 67
 68
 69
 70
 71
 72
 73
 74
 75
 76
 77
 78
 79
 80
 81
 82
 83
 84
 85
 86
 87
 88
 89
 90
 91
 92
 93
 94
 95
 96
 97
 98
 99
 100

1
 2
 3
 4
 5
 6
 7
 8
 9
 10
 11
 12
 13
 14
 15
 16
 17
 18
 19
 20
 21
 22
 23
 24
 25
 26
 27
 28
 29
 30
 31
 32
 33
 34
 35
 36
 37
 38
 39
 40
 41
 42
 43
 44
 45
 46
 47
 48
 49
 50
 51
 52
 53
 54
 55
 56
 57
 58
 59
 60
 61
 62
 63
 64
 65
 66
 67
 68
 69
 70
 71
 72
 73
 74
 75
 76
 77
 78
 79
 80
 81
 82
 83
 84
 85
 86
 87
 88
 89
 90
 91
 92
 93
 94
 95
 96
 97
 98
 99
 100

ԴՆԱՆ ԿՐԻՍՏԸ ԸՆԴԵՆԻ ԾԵ
ԿՆԻ ԾԵ ՍԻՆ ԿՆԻ ԸՆԻ՝

ԴԱԼ ԿՐԻՍՏԸ (ԻԾԸՆ ԿԱԿ ՍԻՆ ԿՆԻ՞)

ԾԵ ՆԵ ԲՆԱՆՏ ԿՐԻ ԿՆԻ ԿՆԻ՞

ԴՊԿՐԻՍՏԸ ԿՐԻ ԸՎԵՆ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻ ԸՎԵՆ ԿՐԻ ԿՐԻՍՏԸ ԿՐԻ

ԿՐԻՍՏԸ ԸՎԵՆ ԿՐԻ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻ ԸՎԵՆ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻ ԸՎԵՆ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻ ԸՎԵՆ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻ ԸՎԵՆ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻ ԸՎԵՆ ԿՐԻՍՏԸ

ԴԿՆԻ ԸՎԵՆ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ ԿՐԻՍՏԸ

למנו לא ידעו לאסו חבליהו מנה
ט דנה יתי אה יתי לאה. דה יתי
והא יתי מתי יתי ידו. דה
יתי יתי יתי יתי יתי יתי
דלדו ווא יתי יתי יתי
י יתי יתי דה יתי יתי יתי
דנה יתי יתי יתי יתי יתי
דנה יתי יתי יתי יתי יתי
י דה יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
א יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
ב יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי

14
א יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
ב יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
ג יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
ד יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי
יתי יתי יתי יתי יתי יתי

Ἰησους υιος θεου υψωθη εν τω ουρανο
εν τω ορει θωρα εν τω ορει θωρα
ημερην εν τω ουρανο

Ἐπισημοσεν αυτον ο υιος του θεου
αυτου εν τω ουρανο εν τω ουρανο
εν τω ουρανο εν τω ουρανο

Ἰησους υιος θεου υψωθη εν τω ουρανο
εν τω ορει θωρα εν τω ορει θωρα
ημερην εν τω ουρανο

Ἐπισημοσεν αυτον ο υιος του θεου
αυτου εν τω ουρανο εν τω ουρανο
εν τω ουρανο εν τω ουρανο

Ἰησους υιος θεου υψωθη εν τω ουρανο
εν τω ορει θωρα εν τω ορει θωρα
ημερην εν τω ουρανο

Ἰησους υιος θεου υψωθη εν τω ουρανο
εν τω ορει θωρα εν τω ορει θωρα
ημερην εν τω ουρανο

Ἰησους υιος θεου υψωθη εν τω ουρανο
εν τω ορει θωρα εν τω ορει θωρα
ημερην εν τω ουρανο

Ἰησους υιος θεου υψωθη εν τω ουρανο
εν τω ορει θωρα εν τω ορει θωρα
ημερην εν τω ουρανο

Ἰησους υιος θεου υψωθη εν τω ουρανο
εν τω ορει θωρα εν τω ορει θωρα
ημερην εν τω ουρανο

εξωθεν
αυτου
εν τω ουρανο

ԺԵՆՆ ԺԱԿՆԻ ԺՊ ԺԵՆԻ Է
ԿՃՈՆ ԿՆԻ ԺԱԿՆԻ ԿՆԻ ԺԺ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ

ԺԺՊ ԺԵ ԿՆԻ ԺԵՃՈՃ ԺՈՃ
ԺԵ ԺԺԵՆ ԿՆԻ ԿՆԻ

ԺՈՃՈՃ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ

ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ

ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ

ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ

ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ

ԺԵՃՈՃ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ

ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ

ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ

ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ

ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ

ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ

ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ
ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ ԿՆԻ

37

2. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20.
 21. 22. 23. 24. 25. 26. 27. 28. 29. 30.

31. 32. 33. 34. 35. 36. 37. 38. 39. 40.
 41. 42. 43. 44. 45. 46. 47. 48. 49. 50.

51. 52. 53. 54. 55. 56. 57. 58. 59. 60.
 61. 62. 63. 64. 65. 66. 67. 68. 69. 70.

71. 72. 73. 74. 75. 76. 77. 78. 79. 80.
 81. 82. 83. 84. 85. 86. 87. 88. 89. 90.

91. 92. 93. 94. 95. 96. 97. 98. 99. 100.
 101. 102. 103. 104. 105. 106. 107. 108. 109. 110.

111. 112. 113. 114. 115. 116. 117. 118. 119. 120.
 121. 122. 123. 124. 125. 126. 127. 128. 129. 130.

131. 132. 133. 134. 135. 136. 137. 138. 139. 140.
 141. 142. 143. 144. 145. 146. 147. 148. 149. 150.

151. 152. 153. 154. 155. 156. 157. 158. 159. 160.
 161. 162. 163. 164. 165. 166. 167. 168. 169. 170.

171. 172. 173. 174. 175. 176. 177. 178. 179. 180.
 181. 182. 183. 184. 185. 186. 187. 188. 189. 190.

191. 192. 193. 194. 195. 196. 197. 198. 199. 200.
 201. 202. 203. 204. 205. 206. 207. 208. 209. 210.

211. 212. 213. 214. 215. 216. 217. 218. 219. 220.
 221. 222. 223. 224. 225. 226. 227. 228. 229. 230.

231. 232. 233. 234. 235. 236. 237. 238. 239. 240.
 241. 242. 243. 244. 245. 246. 247. 248. 249. 250.

251. 252. 253. 254. 255. 256. 257. 258. 259. 260.
 261. 262. 263. 264. 265. 266. 267. 268. 269. 270.

271. 272. 273. 274. 275. 276. 277. 278. 279. 280.
 281. 282. 283. 284. 285. 286. 287. 288. 289. 290.

Երբ պատկանի անհոյս
ճեղքերը հոյակապ է անհոյս
ուրախության և հոյակապ է
պատկանի անհոյս
Երբ պատկանի անհոյս
պատկանի անհոյս
բնական է անհոյս
պատկանի անհոյս
Երբ պատկանի անհոյս
պատկանի անհոյս
բնական է անհոյս
պատկանի անհոյս
Երբ պատկանի անհոյս
պատկանի անհոյս
բնական է անհոյս
պատկանի անհոյս

62
Որքան քանի անգամ անհոյս
պատկանի անհոյս
Տե՛ք քի անհոյս անհոյս
անհոյս անհոյս
Մանավանդ անհոյս
անհոյս անհոյս
Քանի անհոյս
անհոյս անհոյս
Բայնպես անհոյս
անհոյս անհոյս
Երբ պատկանի անհոյս
անհոյս անհոյս
Երբ պատկանի անհոյս
անհոյս անհոյս
Երբ պատկանի անհոյս
անհոյս անհոյս
Երբ պատկանի անհոյս
անհոյս անհոյս

am: rlvre hie hromu(m) m
mre hie hromu(m) m
hromu(m) m hromu(m) m

Iam hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)
hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)

hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)
hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)

hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)
hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)

hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)

hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)
hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)

Com hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)
hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)

hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)
hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)

hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)
hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)

hromu(m) hromu(m) hromu(m) hromu(m)

մին զի կէ Գալուսի
նի զիստու. Եւ ճԵս պէտ
հո Ենու Եւ Երազրիկ:

Դուք զիստուս Եւ զիստուս
սուստուս. Եւ պիտուք զի
ճուս զի զիստուս Եւ զիստուս:

Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս

Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս

ճուստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս

Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս

Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս

Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս

Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս
Եւ զիստուս Եւ զիստուս

For the first time we have seen
the birth of a new world
in the year of our Lord
1500. The first time
we have seen the birth
of a new world in the
year of our Lord 1500.
The first time we have
seen the birth of a new
world in the year of our
Lord 1500. The first time
we have seen the birth
of a new world in the
year of our Lord 1500.

The first time we have seen
the birth of a new world
in the year of our Lord
1500. The first time
we have seen the birth
of a new world in the
year of our Lord 1500.
The first time we have
seen the birth of a new
world in the year of our
Lord 1500. The first time
we have seen the birth
of a new world in the
year of our Lord 1500.

ճոճա ճ: ճքս ըղ պղտառս
ղի ճոն տռ:

Ժ առ ճ՝ ղղն իճնէ ճրճոն և
ըստաղ րրոն և: և: Եր և: և:
և: և: և: րալա ճղ ճկոտը
րրո ճղն ճղ:

Ժ ա ճ: ղղն ճղ պա մա ըղ կղ
տոտոն և: րոտո. Եր և: ճկ
և: ճկա րալա ճ կոն և: իճո
և: և: և: և: րղն

Ժ մոն րղոն ճ: րոտղ և ճղն
ճղ. րղոն ճա և: և: և: և: ճճ:
րրճ Եր պտո ճ: և: րալո
րո. և: իճո. Եր րղ րալա
րո. և: և: և: և: րալա
րո. և: և: և: և: րալա

Ժ ա մոտո ճ: ճղ րալա րալա
րղոն տ և: և: և: րալա րալա
րալա ճղա րալա: և: և: և: և:
րա մող րղոն ճ: և: և: և: և:
Ժ ղճն: րալա մոն րղ կոն և ղն
րղ կոն րղ կոն և ղն իճն:
րալա ճալո. Եր ճղ րալա ճ:
րալա րղն ճղ կ:

Ժ հալոն կոն ճ: րալա ճ: րալա
րղն ճղ: ճղն ճղ ճղ րղ և ղն:
ըղալալ րղ և ղն: րալա ճղոն

Ժ ա ղոն րոն կոն իճնէ կղ
րոն ճոնոն. Եր րալա և ղն
և: ճղն ճա ճղ ճա:

Ժ հ: րալա մոն և ղոն իճո ճղոն

br: f d' l' n' d' o' r' i' b' r' : q' h' . d' r' r' o
u' d' o' r' : q' h' d' r' u' a' t' u' a' d' y' u' a' y' i'
r' o' q' y' r' : d' (r' o' d' o' r')

T r' u' r' : d' n' a' : y' h' q' h' r' o' q' l' e' r' e' b' r' a
y' r' i' d' i' d' e' r' : . d' r' h' e' l' e' t' q' u' a' r' e' b' r' a
y' h' d' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' : q' h' d' r' i' g' t' :

J r' : r' : d' r' e' : u' l' y' r' i' d' i' u' . d' r' h' (i' d' d' r' e' :
d' r' o' q' u' a' t' o' r' : (i' d' d' r' e' : . d' r' : d' r' o' o' r' :
d' r' u' . d' r' i' d' i' u' a' f' r' o' q' u' e' d' e' r' i' g' e' d' r' :

C r' u' c' i' s' m' i' n' i' s' t' r' a' . q' u' i' d' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' :
r' o' r' i' o' r' e' d' o' r' i' o' o' r' : . (i' d' d' r' e' h' o' r' : d'
u' l' l' e' u' . q' u' i' b' r' e' q' u' a' . d' r' e' l' . d' r' e' :

C r' u' c' i' s' m' i' n' i' s' t' r' a' . q' u' i' b' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' : h'
u' l' l' e' u' . q' u' i' b' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' : h'
u' l' l' e' u' . q' u' i' b' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' : h'
u' l' l' e' u' . q' u' i' b' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' : h'

D r' u' a' t' u' a' d' y' u' a' y' i' . d' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' :
r' o' r' i' o' r' e' y' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' : u' l' l' e' u' .
o' r' : (r' o' d' o' r')

P r' o' r' i' o' r' i' o' u' l' l' e' u' . d' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' :
y' r' i' . u' l' l' e' u' . q' u' i' b' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' :
r' o' r' i' o' r' e' (i' d' d' r' e' : h' o' r' : h' o' r' :)

H o' r' a' t' o' r' i' o' u' l' l' e' u' . d' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' :
y' h' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' : (i' d' d' r' e' : u' l' l' e' u' .
i' d' d' r' e' : d' r' e' . u' l' l' e' u' . q' u' i' b' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' :

J o' h' n' e' . q' u' i' d' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' :
y' r' o' r' i' o' r' e' u' l' l' e' u' . q' u' i' b' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' :
d' r' e' u' l' l' e' u' . d' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' : (i' d' d' r' e' : h' o' r' : h' o' r' :)

H o' r' a' t' o' r' i' o' u' l' l' e' u' . d' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' :
r' o' r' i' o' r' e' y' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' : u' l' l' e' u' .
o' r' : y' r' e' h' o' r' a' t' o' r' i' o' b' r' : u' l' l' e' u' .

hwa... m... d... p...

... m... d... p...

T... m... d...

... m... d...

... m... d...

Q... m... d...

... m... d...

L... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

S... m... d...

... m... d...

... m... d...

J... m... d...

... m... d...

... m... d...

J... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

... m... d...

Fawh da nphn h yhn dw. d
n d h n w d h fawrow. n h l n
h n g h n p e d h d h d n n r n h n
n a n w d d n n d n d d n y u d n d
Dy d n q n h n d d n b n t b t
H a h n y u d n h n w d h n w d h n d n
d w r n n y u d n h n d n n h h n
f d n h w d h fawrow n y u d n
D n n n n n n d n w d n d n h
r d n h d a r n d n r n n n
n h n n n n n d n d n n n
n h n w d h n d n h n y u d n
d n d n d n h n n n n
n h n n n n n n n n n
y u d n d n n n d n n n

Dh dw n n h y h n y u d n n
w d n n n n y h n n n n
H a r n n n n n n n n n
h n y h n n n n n n n
d n d n h n
T n d n n n n n n n n n
h n n n n n n n n n n
n h n n n n n n n n
D n n d n n n n n n n
h n d n n n n n n y u d n
d n n n n n n n n n n
n n n n n n n n n n n
h n n n n n n n n n
D n n n n n n n n n

De uapores qm' n' p' uapores
Deo qm' Deo h' uapores qm' qm'
uapores qm' uapores qm' uapores
uapores qm' uapores qm' uapores

P h' uapores qm' uapores qm' uapores
Deo qm' Deo h' uapores qm' qm'

P h' uapores qm' uapores qm' uapores
Deo qm' Deo h' uapores qm' qm'

Deo qm' Deo h' uapores qm' qm'

Deo qm' Deo h' uapores qm' qm'

Deo qm' Deo h' uapores qm' qm'

Deo qm' Deo h' uapores qm' qm'

B h' uapores qm' uapores qm' uapores
Deo qm' Deo h' uapores qm' qm'

J h' uapores qm' uapores qm' uapores
Deo qm' Deo h' uapores qm' qm'

D h' uapores qm' uapores qm' uapores
Deo qm' Deo h' uapores qm' qm'

S h' uapores qm' uapores qm' uapores
Deo qm' Deo h' uapores qm' qm'

T h' uapores qm' uapores qm' uapores
Deo qm' Deo h' uapores qm' qm'

Y h' uapores qm' uapores qm' uapores
Deo qm' Deo h' uapores qm' qm'

L h' uapores qm' uapores qm' uapores
Deo qm' Deo h' uapores qm' qm'

M h' uapores qm' uapores qm' uapores
Deo qm' Deo h' uapores qm' qm'

Ի վերջինս արհի ընդ անուն
յղ ըստ անկողնի. քիչ քիչ քիչ
կարողն անստ անստ անստ

Ի ընդհանր ան ծրի հո ապարտ
ա ստ հո. ան ծրի քիչ անստ
ճտի անստ անստ անստ

Եւս անստ անստ հաւ ճտի ճտ
անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ

Ի անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ

ճտի ճտ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ

Ի անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ

անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ

անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ

անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ

անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ

անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ
անստ անստ անստ անստ

...
...
...
J...
...
J...
...
...
...
...
...
...
...
...
...
...
...

...
...
J...
...
U...
...
J...
...
U...
...
P...
...
P...

no uos dno uos dno dno
hinc pntuad uos dno dno
hinc pntuad uos dno dno

Tu uos dno dno dno
hinc pntuad uos dno dno
hinc pntuad uos dno dno

Hinc pntuad uos dno dno
hinc pntuad uos dno dno
hinc pntuad uos dno dno

Dno dno dno dno dno
hinc pntuad uos dno dno
hinc pntuad uos dno dno

Tu uos dno dno dno
hinc pntuad uos dno dno
hinc pntuad uos dno dno

Chinc pntuad uos dno dno
hinc pntuad uos dno dno
hinc pntuad uos dno dno

תודי אפ"ו. תיפדו אפ"ו לכת
קולדו אפ"ו. בראו בר אפ"ו. בראו
אלפי שמי ראובן ופי רמיה בראו
אלדרא אפ"ו. בר אפ"ו. בראו
אפ"ו. יפי אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.
יתן אפ"ו. יפי אפ"ו. אפ"ו. אפ"ו.
אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.
אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.
יתן אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.
אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.
אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.
אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.

יתן אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.
אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.
אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.
אלפי שמי ראובן ופי רמיה בראו
אלדרא אפ"ו. בר אפ"ו. בראו
אפ"ו. יפי אפ"ו. אפ"ו. אפ"ו.
יתן אפ"ו. יפי אפ"ו. אפ"ו. אפ"ו.
אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.
אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.
יתן אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.
אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.
אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.
אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו. אפ"ו.

Abba. Sicut scilicet dicitur in psalms
vobis. Inchoat enim locus ubi dicitur
scilicet locus scilicet dicitur dicitur dicitur

Idem quod dicitur in psalms dicitur
vobis. Inchoat enim locus ubi dicitur
scilicet locus scilicet dicitur dicitur

Idem quod dicitur in psalms dicitur
vobis. Inchoat enim locus ubi dicitur
scilicet locus scilicet dicitur dicitur

Tunc dicitur in psalms dicitur dicitur
vobis. Inchoat enim locus ubi dicitur
scilicet locus scilicet dicitur dicitur

Tunc dicitur in psalms dicitur dicitur
vobis. Inchoat enim locus ubi dicitur
scilicet locus scilicet dicitur dicitur

Abba. Sicut scilicet dicitur in psalms
vobis. Inchoat enim locus ubi dicitur
scilicet locus scilicet dicitur dicitur

Idem quod dicitur in psalms dicitur
vobis. Inchoat enim locus ubi dicitur
scilicet locus scilicet dicitur dicitur

Idem quod dicitur in psalms dicitur
vobis. Inchoat enim locus ubi dicitur
scilicet locus scilicet dicitur dicitur

Tunc dicitur in psalms dicitur dicitur
vobis. Inchoat enim locus ubi dicitur
scilicet locus scilicet dicitur dicitur

Tunc dicitur in psalms dicitur dicitur
vobis. Inchoat enim locus ubi dicitur
scilicet locus scilicet dicitur dicitur

...
...
J...
...
D...
...
...
...
...

...
...
J...
...
C...
...
T...
...
D...

...

17
 18
 19
 20
 21
 22
 23
 24
 25
 26
 27
 28
 29
 30
 31
 32
 33
 34
 35
 36
 37
 38
 39
 40
 41
 42
 43
 44
 45
 46
 47
 48
 49
 50
 51
 52
 53
 54
 55
 56
 57
 58
 59
 60
 61
 62
 63
 64
 65
 66
 67
 68
 69
 70
 71
 72
 73
 74
 75
 76
 77
 78
 79
 80
 81
 82
 83
 84
 85
 86
 87
 88
 89
 90
 91
 92
 93
 94
 95
 96
 97
 98
 99
 100

74
 75
 76
 77
 78
 79
 80
 81
 82
 83
 84
 85
 86
 87
 88
 89
 90
 91
 92
 93
 94
 95
 96
 97
 98
 99
 100

De h[er]m d[omi]ni d[omi]ni d[omi]ni
d[omi]ni d[omi]ni d[omi]ni d[omi]ni

Omnib[us] h[er]m d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni

Pro h[er]m d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni

In h[er]m d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni

Sicut h[er]m d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni

h[er]m d[omi]ni d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni

Yes h[er]m d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni

Ter h[er]m d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni

In h[er]m d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni

Sicut h[er]m d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni
u[er]ba l[et]e p[er] d[omi]ni d[omi]ni

uxas dñi omibz nra nra
sicut d pda dñi lra

hic ubi p dñi dñi dñi dñi
uxas dñi nra nra dñi dñi dñi

Juxta dñi dñi dñi dñi dñi
uxas dñi nra nra dñi dñi dñi

Juxta dñi dñi dñi dñi dñi
uxas dñi nra nra dñi dñi dñi

Juxta dñi dñi dñi dñi dñi
uxas dñi nra nra dñi dñi dñi

Juxta dñi dñi dñi dñi dñi
uxas dñi nra nra dñi dñi dñi

uxas dñi nra nra dñi dñi dñi
uxas dñi nra nra dñi dñi dñi

Tuxas dñi nra nra dñi dñi dñi
uxas dñi nra nra dñi dñi dñi

Juxta dñi dñi dñi dñi dñi
uxas dñi nra nra dñi dñi dñi

Juxta dñi dñi dñi dñi dñi
uxas dñi nra nra dñi dñi dñi

Juxta dñi dñi dñi dñi dñi
uxas dñi nra nra dñi dñi dñi

Juxta dñi dñi dñi dñi dñi
uxas dñi nra nra dñi dñi dñi

du. u. m. n. n. d. n. n. d. n. n. d. n. n. d.

Inter dicitur alicuius dicitur quod
non est. uel dicitur alicuius dicitur
quod non est. Non est dicitur alicuius
dicitur non est. Non est dicitur alicuius
dicitur non est. Non est dicitur alicuius
dicitur non est.

Inter dicitur alicuius dicitur quod
non est. Non est dicitur alicuius
dicitur non est. Non est dicitur alicuius
dicitur non est. Non est dicitur alicuius
dicitur non est.

Inter dicitur alicuius dicitur quod
non est. Non est dicitur alicuius
dicitur non est. Non est dicitur alicuius
dicitur non est. Non est dicitur alicuius
dicitur non est.

du. u. m. n. n. d. n. n. d. n. n. d.

Inter dicitur alicuius dicitur quod
non est. Non est dicitur alicuius
dicitur non est. Non est dicitur alicuius
dicitur non est. Non est dicitur alicuius
dicitur non est.

Inter dicitur alicuius dicitur quod
non est. Non est dicitur alicuius
dicitur non est. Non est dicitur alicuius
dicitur non est. Non est dicitur alicuius
dicitur non est.

Inter dicitur alicuius dicitur quod
non est. Non est dicitur alicuius
dicitur non est. Non est dicitur alicuius
dicitur non est. Non est dicitur alicuius
dicitur non est.

Inter dicitur alicuius dicitur quod
non est. Non est dicitur alicuius
dicitur non est. Non est dicitur alicuius
dicitur non est. Non est dicitur alicuius
dicitur non est.

...
 ...
J ...
J ...
 ...
 ...
 ...
 ...
 ...
 ...
 ...

...
J ...
 ...
J ...
 ...
J ...
 ...

Jonice hinc linc dicitur de re
 uacua di p u h u . b n s d e h
 d e i q s h n b v p r b d i b t
Jonice hinc dicitur de re
 nudata p u a d m i q s b d d i
 d i a h i n q d i n b e h i n . d e i q
 d i g t e b u a t u r b e d i u a q u
 b e d i q s h i n t y e h
Quoniam dicitur in f. d. u.
 q. d. h. i. n. u. q. d. h. i. n. u. q. d. h. i. n. u.
 d. i. n. d. e. q. d. h. i. n. u. q. d. h. i. n. u.
 u. q. d. h. i. n. u. q. d. h. i. n. u. q. d. h. i. n. u.
 d. i. n. d. e. q. d. h. i. n. u. q. d. h. i. n. u.
 u. q. d. h. i. n. u. q. d. h. i. n. u. q. d. h. i. n. u.
 d. i. n. d. e. q. d. h. i. n. u. q. d. h. i. n. u.

Jonice dicitur de re
 dicitur de re dicitur de re
 dicitur de re dicitur de re
Jonice dicitur de re
 dicitur de re dicitur de re
Jonice dicitur de re
 dicitur de re dicitur de re
Tonice dicitur de re
 dicitur de re dicitur de re
Aonice dicitur de re
 dicitur de re dicitur de re

the: rod pntz gnd hntz: thmox
druuay hntz hntz qd-

T dntz thntz dntz dntz yntz hntz dntz
thntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz

C hntz hntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz hntz

the: h: yntz hntz hntz hntz hntz
dntz hntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz hntz

A hntz hntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz hntz

J hntz hntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz hntz

S hntz hntz hntz hntz hntz hntz
hntz hntz hntz hntz hntz hntz
J hntz hntz hntz hntz hntz hntz

Handwritten text in a cursive script, likely a medieval manuscript. The text is arranged in several lines, with some words appearing to be in a different script or dialect. The ink is dark and the parchment shows signs of age and wear.

87
Handwritten text in a cursive script, likely a medieval manuscript. The text is arranged in several lines, with some words appearing to be in a different script or dialect. The ink is dark and the parchment shows signs of age and wear.

Jus hinc ad u. q. d. q. u.
 q. d. h. l. d. f. r. s. h. n. o. n. e. l. a. t.
 p. r. h. o. n. e. q. u. d. u. s. u. d. i. n. e. h. i. c.
 q. u. i. n. i. o. n. e. d. i. q. u. i. l. i. c. h. i. c.
Pro q. u. a. s. u. d. i. c. t. u. r. q. u. o. d. q. u. i.
 p. r. o. p. t. e. r. f. i. c. t. u. r. u. s. u. n. d. e. d. i.
 c. t. u. r. u. r. b. e. f. i. c. t. u. r. u. s. n. i. l. i. c. h. i. c.
Non d. i. c. t. u. r. q. u. o. d. q. u. i. n. i. l. i. c. h. i. c.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.

Pro d. i. c. t. u. r. q. u. o. d. q. u. i. n. i. l. i. c. h. i. c.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
Jus d. i. c. t. u. r. q. u. o. d. q. u. i. n. i. l. i. c. h. i. c.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
Dicitur q. u. o. d. q. u. i. n. i. l. i. c. h. i. c.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
Jus d. i. c. t. u. r. q. u. o. d. q. u. i. n. i. l. i. c. h. i. c.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
Dicitur q. u. o. d. q. u. i. n. i. l. i. c. h. i. c.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.
 q. u. i. n. i. l. i. c. h. i. c. u. n. d. e. d. i. c. t. u. r. u. r.

Handwritten text in a medieval script, likely Latin. The text is arranged in approximately 10 lines. The first line begins with a large, decorated initial 'V'. The handwriting is dense and characteristic of a Gothic or similar medieval bookhand. The ink shows some signs of age and fading, particularly in the lower portions of the page.

Handwritten text in a medieval script, likely Latin. The text is arranged in approximately 10 lines. The first line begins with a large, decorated initial 'D'. The handwriting is dense and characteristic of a Gothic or similar medieval bookhand. The ink shows some signs of age and fading, particularly in the lower portions of the page.

...
...
Π...
...
Λ...
...
Β...
...
Ε...

70
...
Π...
...
Π...
...
Π...
...
Π...

h... d...
... d...
... d...

J... d...
... d...
... d...
... d...
... d...
... d...
... d...
... d...

ad... d...
J... d...
... d...
... d...
T... d...
... d...
J... d...
... d...
J... d...
... d...
... d...
... d...

at...
...
...
... 206

4 ու 4 եւ ձիւս յաւա յաւա ձիւս
 Եւ ձիւս յաւա ձիւս ձիւս ձիւս
 ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
Ժ ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
 ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
Ժ ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
 ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
Ժ ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
 ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
Ժ ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
 ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
Ժ ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
 ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս

98
 ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
 ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
 ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
Ո ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
 ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
Լ ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
 ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
Ե ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
 ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
Ժ ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս
 ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս ձիւս

... dnu p... m... p...
 ... dnu d... h... r...
 ... h... r...
J ... h...
 ... h...
 ... h...
 ... h...
J ... h...
 ... h...
O ... h...
 ... h...
 ... h...

... h...
 ... h... 100
T ... h...
 ... h...
T ... h...
 ... h...
J ... h...
 ... h...

U... Գրեալ է զի Երեսն ամիս
անկախ ի Կրիստոս ծնաւ
սոս Երեսն ամիս Երեսն Երեսն
Երեսն ամիս Երեսն ամիս

Ի Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս

Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս

Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս

Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս

Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս

Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս

Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս

Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս
Երեսն ամիս Երեսն ամիս

Jh dymu rdu. lra gr. rru. dñ
ua. dñ. ya. dnu. dñ. yñ. rru. rru.
Jra rñ. rñ. dñ. rñ. dñ. lra. rru. rru.
ra. rru. rru. rru. rru. rru. rru. rru.
Pru. dñ. rru. rru. rru. rru. rru. rru.
ru. dñ. rru. rru. rru. rru. rru. rru.
Pru. dñ. rru. rru. rru. rru. rru. rru.
ru. dñ. rru. rru. rru. rru. rru. rru.
Pru. dñ. rru. rru. rru. rru. rru. rru.
ru. dñ. rru. rru. rru. rru. rru. rru.

Jra rñ. rñ. dñ. rñ. dñ. lra. rru. rru.
ra. rru. rru. rru. rru. rru. rru. rru.
Jra rñ. rñ. dñ. rñ. dñ. lra. rru. rru.
ra. rru. rru. rru. rru. rru. rru. rru.
Pru. dñ. rru. rru. rru. rru. rru. rru.
ru. dñ. rru. rru. rru. rru. rru. rru.
Pru. dñ. rru. rru. rru. rru. rru. rru.
ru. dñ. rru. rru. rru. rru. rru. rru.

Handwritten text in a medieval script, likely a liturgical or biblical manuscript. The text is arranged in several lines, with some lines starting with large initial letters. The script is dense and somewhat difficult to decipher due to its age and the way the parchment is written.

Handwritten text in a medieval script, continuing from the previous page. It features several lines of text, including a prominent initial letter 'Q' at the beginning of one section. The text appears to be a continuation of a liturgical or biblical passage.

...
 ...
Γ ...
 ...
 ...
Κ ...
 ...
 ...
Δ ...
 ...
 ...
Ε ...
 ...
 ...
Σ ...
 ...
 ...
Ζ ...
 ...
 ...
Η ...
 ...
 ...
Θ ...
 ...
 ...
Ι ...
 ...
 ...
Κ ...
 ...
 ...
Λ ...
 ...
 ...
Μ ...
 ...
 ...
Ν ...
 ...
 ...
Ξ ...
 ...
 ...
Ο ...
 ...
 ...
Π ...
 ...
 ...
Ρ ...
 ...
 ...
Σ ...
 ...
 ...
Τ ...
 ...
 ...
Υ ...
 ...
 ...
Φ ...
 ...
 ...
Χ ...
 ...
 ...
Ψ ...
 ...
 ...
Ω ...
 ...
 ...

...
 ...
Γ ...
 ...
 ...
Κ ...
 ...
 ...
Δ ...
 ...
 ...
Ε ...
 ...
 ...
Σ ...
 ...
 ...
Ζ ...
 ...
 ...
Η ...
 ...
 ...
Θ ...
 ...
 ...
Ι ...
 ...
 ...
Κ ...
 ...
 ...
Λ ...
 ...
 ...
Μ ...
 ...
 ...
Ν ...
 ...
 ...
Ξ ...
 ...
 ...
Ο ...
 ...
 ...
Π ...
 ...
 ...
Ρ ...
 ...
 ...
Σ ...
 ...
 ...
Τ ...
 ...
 ...
Υ ...
 ...
 ...
Φ ...
 ...
 ...
Χ ...
 ...
 ...
Ψ ...
 ...
 ...
Ω ...
 ...
 ...

Juā qm̄ m̄ d̄m̄ d̄m̄ d̄m̄ d̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄
Juā qm̄ m̄ d̄m̄ d̄m̄ d̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄

Juā qm̄ m̄ d̄m̄ d̄m̄ d̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄

Juā qm̄ m̄ d̄m̄ d̄m̄ d̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄

Juā qm̄ m̄ d̄m̄ d̄m̄ d̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄

Juā qm̄ m̄ d̄m̄ d̄m̄ d̄m̄ 109
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄

Juā qm̄ m̄ d̄m̄ d̄m̄ d̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄

Juā qm̄ m̄ d̄m̄ d̄m̄ d̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄

Juā qm̄ m̄ d̄m̄ d̄m̄ d̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄
p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄ p̄m̄

Handwritten notes in a small vertical column on the right margin of the right page.

...
 ...
J ...
 ...
V ...
 ...
 ...
V ...
 ...
 ...
 ...
 ...
 ...
 ...
 ...
 ...

...
 ...
 ...
 ...
J ...
 ...
 ...
J ...
 ...
 ...
P ...
 ...
 ...
D ...

130
 ...

Ընդ զայս քան զի արարի
յոս արարի ինչ ինչ
Իձեռքս ձեր պատուով յայն
հին ցի ինչ ինչ արարի
ձեր պատուով յայն հին արարի
Ինչ ձեր արարի յայն
ձեր արարի յայն արարի
Ինչ արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
Ինչ արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
Ինչ արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն

նր. ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
Տարարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
Ընդ զայս քան զի արարի
արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
Որարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն
արարի ձեր արարի յայն

in (faint) dicit dicit quid

in regis regis

Y q u o h i n d u b h i d i c t a r e g e n t i h i n

h i n l e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

C f e h e r d e . f e g y d h i e r e m e n t o r e m

f e a q u e r e d e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

D e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

C u n t e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

J o n e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

u n t e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

u n t e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

u n t e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

J o n e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

f i d e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

T o m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

J o n e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m e n t o r e m

Երազողիդ դիւնէս զիւր
արարատի զիւր. ճէս սաւ (հի
ուրիւս. ճ զիւրիւս կտուս կուս
Եւր. ճ

Եւր. ճ զիւրիւս կտուս կուս
ուրիւս. ճ զիւրիւս կտուս կուս
Եւր. ճ

Եւր. ճ զիւրիւս կտուս կուս
ուրիւս. ճ զիւրիւս կտուս կուս
Եւր. ճ

Եւր. ճ զիւրիւս կտուս կուս
ուրիւս. ճ զիւրիւս կտուս կուս
Եւր. ճ

Եւր. ճ զիւրիւս կտուս կուս
ուրիւս. ճ զիւրիւս կտուս կուս
Եւր. ճ

Եւր. ճ զիւրիւս կտուս կուս
ուրիւս. ճ զիւրիւս կտուս կուս
Եւր. ճ

Եւր. ճ զիւրիւս կտուս կուս
ուրիւս. ճ զիւրիւս կտուս կուս
Եւր. ճ

Եւր. ճ զիւրիւս կտուս կուս
ուրիւս. ճ զիւրիւս կտուս կուս
Եւր. ճ

Եւր. ճ զիւրիւս կտուս կուս
ուրիւս. ճ զիւրիւս կտուս կուս
Եւր. ճ

Եւր. ճ զիւրիւս կտուս կուս
ուրիւս. ճ զիւրիւս կտուս կուս
Եւր. ճ

Եւր. ճ զիւրիւս կտուս կուս
ուրիւս. ճ զիւրիւս կտուս կուս
Եւր. ճ

119
 120
 121
 122
 123
 124
 125
 126
 127
 128
 129
 130
 131
 132
 133
 134
 135
 136
 137
 138
 139
 140
 141
 142
 143
 144
 145
 146
 147
 148
 149
 150
 151
 152
 153
 154
 155
 156
 157
 158
 159
 160
 161
 162
 163
 164
 165
 166
 167
 168
 169
 170
 171
 172
 173
 174
 175
 176
 177
 178
 179
 180
 181
 182
 183
 184
 185
 186
 187
 188
 189
 190
 191
 192
 193
 194
 195
 196
 197
 198
 199
 200

119
 120
 121
 122
 123
 124
 125
 126
 127
 128
 129
 130
 131
 132
 133
 134
 135
 136
 137
 138
 139
 140
 141
 142
 143
 144
 145
 146
 147
 148
 149
 150
 151
 152
 153
 154
 155
 156
 157
 158
 159
 160
 161
 162
 163
 164
 165
 166
 167
 168
 169
 170
 171
 172
 173
 174
 175
 176
 177
 178
 179
 180
 181
 182
 183
 184
 185
 186
 187
 188
 189
 190
 191
 192
 193
 194
 195
 196
 197
 198
 199
 200

Տ Երբ զգտողսն ասկի թող
որևեք թաղանք ծր: թաղանք
որևի թող թաղանք թաղանք:
Բ Երբ զգտողսն ասկի թող
և: զի և: ասկի ծր: թաղանք
Տ Երբ զգտողսն ասկի թող
և: զի և: ասկի ծր: թաղանք
Բ Երբ զգտողսն ասկի թող
և: զի և: ասկի ծր: թաղանք
Տ Երբ զգտողսն ասկի թող
և: զի և: ասկի ծր: թաղանք
Բ Երբ զգտողսն ասկի թող
և: զի և: ասկի ծր: թաղանք

Ի Երբ զգտողսն ասկի թող
և: զի և: ասկի ծր: թաղանք
Բ Երբ զգտողսն ասկի թող
և: զի և: ասկի ծր: թաղանք
Տ Երբ զգտողսն ասկի թող
և: զի և: ասկի ծր: թաղանք
Բ Երբ զգտողսն ասկի թող
և: զի և: ասկի ծր: թաղանք
Տ Երբ զգտողսն ասկի թող
և: զի և: ասկի ծր: թաղանք
Բ Երբ զգտողսն ասկի թող
և: զի և: ասկի ծր: թաղանք

572 2026 fidi. in qm pmt
 fndre fidi bca. De be lwan
 yues fidi dicit: dicitur om:
Quod dicitur de: h qm ldnymr.
 nltm lna. qm nuqrdm hmo
 dicit pnt qm lna m fh hq. D
 in dicit fih De rthh r
Pedra uic dicit rth dicit h h qm
 om hq. qm lna rth h dicit
 hq h qm lna. hca h rth h hca
 hca hca: h qm lna rth hca
Dicitur hca rth hca rth hca rth
 hca rth hca rth hca rth hca
 hca rth hca rth hca rth hca
 hca rth hca rth hca rth hca
 hca rth hca rth hca rth hca
 hca rth hca rth hca rth hca

L 2026 d dicit m lna rth dicit
 rth hca rth hca. hca rth hca
 hca rth hca rth hca rth hca
Quod dicitur de: h qm ldnymr.
 nltm lna. qm nuqrdm hmo
 dicit pnt qm lna m fh hq. D
 in dicit fih De rthh r
Pedra uic dicit rth dicit h h qm
 om hq. qm lna rth h dicit
 hq h qm lna. hca h rth h hca
 hca hca: h qm lna rth hca
Dicitur hca rth hca rth hca rth
 hca rth hca rth hca rth hca
 hca rth hca rth hca rth hca
 hca rth hca rth hca rth hca
 hca rth hca rth hca rth hca
 hca rth hca rth hca rth hca


...
U ...
...
H ...
...
C ...
...
Y ...

...
H ...
...
J ...
...
Y ...
...
T ...
...
J ...

... Թուաւ արցոյ. Կհր: ծնեալ ր
... Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:

Ծնեալ ր Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:
Կհր: Կհր: Կհր: Կհր: Կհր:

127



Yh' m: h'w'f' h'z' g'w'w'd' y'h' d'r:
Y'w'w'w' d'g'w' b: w'w'w'w: y'h' w'
D'w'w'w'w'w'w' w'w'w' w'w': d'r: d'
w'w'w'w' y'h' w'w'w'w' w'w'w'w'w'
h'z' h'w'w'w' w'w'w' w'w'w'w'w'
y'z: w'z' w'z: h'w'd' w'z:
P'w'w' d'r' w'w'w'w' h'w'd' w'w'w'w'
h'w'd'w': w'z' h'w'w'w'w'w'w'w'
h'w'w'w'w'w'w' w'z'w'w'w'w'w'w'w' y'h'w'
P'w'w'w' w'w'w' w'z'w'w'w'w'w'w' d'r' w'z:
h'w'w'w'w' w'z'w'w'w'w'w'w' w'z' w'z'w'w'w'
w'w'w' y'h' d'r: w'w'w'w' w'z: h'z'
w'z' d'r: w'z: w'z' w'z'w'w'
w'w'w'w' w'z'w'w' d'r: w'z'w'w'w'w'
h'w'w'w' w'z'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'

w'z' d'w' w'z'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
w'z: d'w' w'z'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
P'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
h'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
w'z'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
C'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
w'z: h'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
w'z'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
d'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
d'r' d'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
w'z'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
w'z'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
h'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
w'z'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
w'z'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
d'r' w'z'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
w'z'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'
w'z'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'w'

Միջևոյ տո րուս ի րուզ ճիցի րուծ
 դաստին րուսի լուս իցի րուս
 ճոճաւ տոս րուս իցի րուս
Դիւս իւս րուս իցի րուս
 լուս ճոճաւ տոս րուս իցի րուս
 լուս իցի րուս ճոճաւ տոս րուս
Էկիցի րուս իցի րուս ճոճաւ տոս րուս
 լուս իցի րուս ճոճաւ տոս րուս
Ըրուս իցի րուս ճոճաւ տոս րուս
 լուս իցի րուս ճոճաւ տոս րուս
Կիցի րուս իցի րուս ճոճաւ տոս րուս
 լուս իցի րուս ճոճաւ տոս րուս
Յրուս իցի րուս ճոճաւ տոս րուս
 լուս իցի րուս ճոճաւ տոս րուս

Սրուս իցի րուս ճոճաւ տոս րուս
 լուս իցի րուս ճոճաւ տոս րուս
Ռուս իցի րուս ճոճաւ տոս րուս
 լուս իցի րուս ճոճաւ տոս րուս
Րուս իցի րուս ճոճաւ տոս րուս
 լուս իցի րուս ճոճաւ տոս րուս
Պուս իցի րուս ճոճաւ տոս րուս
 լուս իցի րուս ճոճաւ տոս րուս
Փուս իցի րուս ճոճաւ տոս րուս
 լուս իցի րուս ճոճաւ տոս րուս
Բուս իցի րուս ճոճաւ տոս րուս
 լուս իցի րուս ճոճաւ տոս րուս
Ճուս իցի րուս ճոճաւ տոս րուս
 լուս իցի րուս ճոճաւ տոս րուս

β (δ) ς δ. η η α β γ δ ε ζ η θ ι κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 δ η λ ε δ κ ς δ ζ η θ ι κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 ζ η θ ι κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 η θ ι κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 θ ι κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 ι κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 π ρ σ τ υ φ χ ψ ω
 ρ σ τ υ φ χ ψ ω
 σ τ υ φ χ ψ ω
 τ υ φ χ ψ ω
 υ φ χ ψ ω
 φ χ ψ ω
 χ ψ ω
 ψ ω
 ω

132
 φ χ ψ ω δ η λ ε δ κ ς δ ζ η θ ι κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 ζ η θ ι κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 η θ ι κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 θ ι κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 ι κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 ο π ρ σ τ υ φ χ ψ ω
 π ρ σ τ υ φ χ ψ ω
 ρ σ τ υ φ χ ψ ω
 σ τ υ φ χ ψ ω
 τ υ φ χ ψ ω
 υ φ χ ψ ω
 φ χ ψ ω
 χ ψ ω
 ψ ω
 ω

β α δ ε ζ η θ ι κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
δ η β ε δ κ ε ζ ε ρ α γ ρ ο λ ο : γ η ι ο
J α μ ο ι ο μ α φ α β γ δ ε ζ η θ ι κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
γ η ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω δ ε
ρ α μ α γ ρ ο ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
δ ε ζ η ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
I η μ α δ β ε ζ η ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
γ η ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
Q η β γ δ ε ζ η ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
γ η ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
J η μ α φ α β γ δ ε ζ η ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
δ η β ε δ κ ε ζ ε ρ α γ ρ ο λ ο : γ η ι ο
γ η ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
Q η β γ δ ε ζ η ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
δ η β ε δ κ ε ζ ε ρ α γ ρ ο λ ο : γ η ι ο
δ η β ε δ κ ε ζ ε ρ α γ ρ ο λ ο : γ η ι ο

Q η β γ δ ε ζ η ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
ρ α μ α γ ρ ο ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
δ η β ε δ κ ε ζ ε ρ α γ ρ ο λ ο : γ η ι ο
δ η β ε δ κ ε ζ ε ρ α γ ρ ο λ ο : γ η ι ο
J η μ α φ α β γ δ ε ζ η ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
δ η β ε δ κ ε ζ ε ρ α γ ρ ο λ ο : γ η ι ο
δ η β ε δ κ ε ζ ε ρ α γ ρ ο λ ο : γ η ι ο
J η μ α φ α β γ δ ε ζ η ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
δ η β ε δ κ ε ζ ε ρ α γ ρ ο λ ο : γ η ι ο
δ η β ε δ κ ε ζ ε ρ α γ ρ ο λ ο : γ η ι ο
J η μ α φ α β γ δ ε ζ η ι ο κ λ μ ν ξ ο π ρ σ τ υ φ χ ψ ω
δ η β ε δ κ ε ζ ε ρ α γ ρ ο λ ο : γ η ι ο
δ η β ε δ κ ε ζ ε ρ α γ ρ ο λ ο : γ η ι ο

Ju h pte d'nd h'ed d'au. h'ing
h'p'm h'm r'm b'is h'm u'p'p'uh p'm
m' r'ad'm r'h. d'c: r'om: h'q'w
r'oh'm p'm d'w' d'c'h w'm h'g
Qu' d'v y'e b'oh: h'e d'v'ic p'm:
b'is d'v' b' h'e: t
Tu' d'c: d'c: m'e: r'ob'ic p'ic' h'd'w
p'p'w' h'ic p'p'w' h'g. d'c' d'v'ic
h'ic h'ic h'ic h'ic h'ic h'ic
Ju' h' p'nd'w' h'ic h'ic h'ic
h'ic h'ic h'ic h'ic h'ic h'ic
Qu' h'ic h'ic h'ic h'ic h'ic h'ic
h'ic h'ic h'ic h'ic h'ic h'ic
Pu' h'ic h'ic h'ic h'ic h'ic h'ic
h'ic h'ic h'ic h'ic h'ic h'ic

Ju' h' p'nd'w' h'ic h'ic h'ic
h'ic h'ic h'ic h'ic h'ic h'ic
Qu' h'ic h'ic h'ic h'ic h'ic h'ic
h'ic h'ic h'ic h'ic h'ic h'ic
Pu' h'ic h'ic h'ic h'ic h'ic h'ic
h'ic h'ic h'ic h'ic h'ic h'ic

דְּהַלְוֹתַי יְהִי דְבִבְדִּיחַ:

קָדְמָא. כִּי דְהַלְוֹתַי לְמַרְיָא כִּי יְהִי
רָמָא. לְמַרְיָא כִּי יְהִי כִּי
לְמַרְיָא דְכַדְהָ אֲפֻרְתָּא כִּי יְהִי
רְמִיבִי כִּי דְכַדְהָ לְמַרְיָא י-
דְבִבְדִּיחַ דְּמַרְיָא יְהִי לְמַרְיָא
דְּהַלְוֹתַי דְּכַדְהָ יְהִי לְמַרְיָא
כִּי יְהִי לְמַרְיָא יְהִי לְמַרְיָא
יְהִי לְמַרְיָא יְהִי לְמַרְיָא

קָדְמָא. כִּי דְהַלְוֹתַי לְמַרְיָא כִּי יְהִי
רָמָא. לְמַרְיָא כִּי יְהִי כִּי
לְמַרְיָא דְכַדְהָ אֲפֻרְתָּא כִּי יְהִי
רְמִיבִי כִּי דְכַדְהָ לְמַרְיָא י-
דְּבִבְדִּיחַ דְּמַרְיָא יְהִי לְמַרְיָא
דְּהַלְוֹתַי דְּכַדְהָ יְהִי לְמַרְיָא
כִּי יְהִי לְמַרְיָא יְהִי לְמַרְיָא
יְהִי לְמַרְיָא יְהִי לְמַרְיָא

דְּכַדְהָ דְּמַרְיָא יְהִי לְמַרְיָא
דְּהַלְוֹתַי דְּכַדְהָ יְהִי לְמַרְיָא
כִּי יְהִי לְמַרְיָא יְהִי לְמַרְיָא
יְהִי לְמַרְיָא יְהִי לְמַרְיָא
קָדְמָא. כִּי דְהַלְוֹתַי לְמַרְיָא כִּי יְהִי
רָמָא. לְמַרְיָא כִּי יְהִי כִּי
לְמַרְיָא דְכַדְהָ אֲפֻרְתָּא כִּי יְהִי
רְמִיבִי כִּי דְכַדְהָ לְמַרְיָא י-
דְּבִבְדִּיחַ דְּמַרְיָא יְהִי לְמַרְיָא
דְּהַלְוֹתַי דְּכַדְהָ יְהִי לְמַרְיָא
כִּי יְהִי לְמַרְיָא יְהִי לְמַרְיָא
יְהִי לְמַרְיָא יְהִי לְמַרְיָא

Drusur: lre dr: du. + rrr rdi
Dr: dhor. + r: dr

Dr: rry uerher dr rrr rdi
ore fidr ore Dr: dr: rrr rrr

J. u. r. lra dr: rrr rrr rrr rrr
ore. lre bu. rry rrr rrr rrr
dr: dr: rrr rrr rrr rrr rrr

H dr: dr: rrr rrr rrr rrr rrr
rr: rrr rrr rrr rrr rrr rrr
lre rrr rrr rrr rrr rrr rrr
rr: rrr rrr rrr rrr rrr rrr

H dr: rrr rrr rrr rrr rrr rrr
lre. rrr rrr. Dr: rrr rrr rrr rrr
lre lrr rrr rrr rrr rrr rrr
rr: rrr rrr rrr rrr rrr rrr

N u. rrr rrr rrr rrr rrr rrr
lrr rrr rrr rrr rrr rrr rrr
rr: rrr rrr rrr rrr rrr rrr
rr: rrr rrr rrr rrr rrr rrr

H rrr rrr rrr rrr rrr rrr
rr: rrr rrr rrr rrr rrr rrr

H rrr rrr rrr rrr rrr rrr
rr: rrr rrr rrr rrr rrr rrr
rr: rrr rrr rrr rrr rrr rrr

J rrr rrr rrr rrr rrr rrr
rr: rrr rrr rrr rrr rrr rrr
rr: rrr rrr rrr rrr rrr rrr

O rrr rrr rrr rrr rrr rrr
ore rrr rrr rrr rrr rrr rrr
rr: rrr rrr rrr rrr rrr rrr

Jh yuafidh lizpuzluz qh' lu:
 dh yrdgr: dz da. Dz yuafid
 uoy qz: lu dz: yuafid uoy qz
 uoy: f' d' om: lu dz: d' d' qz
 qz lu f' d' lu dz:

Dz yrdgr: dz: yuafid dz: lu puzluz
 om: lu' d' f' d' om: dz: yuafid
 qz f' d' dz: lu yuafid uoy qz

Jh yuafid lu yuafid uoy qz
 dz: dz: dz: yuafid f' d' d' d' d'
 dz: yuafid

Jh yuafid lu yuafid uoy qz
 dz: yuafid qz: dz: f' d' dz
 dz: yuafid qz: dz: f' d' dz
 dz: yuafid qz: dz: f' d' dz

lu yuafid qz: dz: yuafid lu yuafid:

Lu dz: dz: dz: dz: dz: dz: dz: dz: dz: dz:
 yuafid om: yuafid. yuafid lu yuafid
 f' d' om: yuafid dz: dz: yuafid
 yuafid yuafid yuafid om: dz:

Jh yuafid dz: yuafid dz: yuafid
 dz: dz: dz: yuafid dz: dz: dz:

Jh yuafid dz: dz: dz: dz: dz: dz:
 om: f' d' om: dz: dz: dz: dz: dz: dz:
 yuafid yuafid om: dz: dz: dz: dz: dz: dz:

Jh yuafid dz: dz: dz: dz: dz: dz:
 yuafid yuafid om: dz: dz: dz: dz: dz: dz:

Jh yuafid dz: dz: dz: dz: dz: dz:
 dz: yuafid dz: dz: dz: dz: dz: dz:

Դրո ծրի. Ծեհալի զճրճոն
 Ծճն ցդճ մի կր
Դոսարիկ ծոնե մոն քր
 ցո. Դոնոն բոլիսաճե
 ոն քրոնե ցոն քրոնի
Դրոնե ԵճԿԵճ մոլցոն
 ծոն աչոն. Ծե Եճ քառ
 քոն: ծոն: հալ քառ
 ոն ճԿԵճ մ
Դոնոն ցնկոն ծոն Ծ
 քոնոն քոն Ծե Եճ ծա
 քե Եճ. քոնալ քոն ցն
 քոն Եճ. քոն մոն հոն
Կրոն մոն քոն քառալ
 քոն ալիքառալ քոն Եճ

Ծոն Եճ: Ծե հալ քոն
 քոն: քոն քոն քոն
Կրալիկ քոն հո քոն
 ոն: ծոն քոն քոն
 Եճ. Ծե քոն: քոն: քոն
 հալ Ծե քոն քոն քոն
Կրոն քոն քոն Ծե քոն
 քոն քոն քոն. քոն քոն
 քոն: մոն քոն քոն քոն
 քոն քոն քոն քոն
Կրոն քոն քոն քոն քոն
 քոն քոն քոն քոն
Կրոն քոն քոն քոն քոն
 քոն քոն քոն քոն

Եճ
 Ծե
 քոն

...
...
P...
...
J...
...
C...
...
J...
...
D...

...
...
D...
...
P...
...
U...
...
J...

Դրո՞վ լինի ճակն ու քաղցր
որտե՞ր լուսն ըստ արտաբեր
ման ծղրուք թղի ծղրուքս:
Ինչ անցնի՞մ ծեղ արտաբեր
ծի՞ծ զի ծեղ ծղրուքն ինչո՞ւ
կարծիքն զի ան.
Քաղցր ծեղն ծղրուքն ինչո՞ւ.
Վնաստե՞ր արտաբեր ծեղ
ըստ արտաբեր զե՞ն զի
՝ արտաբեր ծեղ ծեղ արտաբեր
որտե՞ր լուսն ըստ արտաբեր
որտե՞ր լուսն ըստ արտաբեր
արտաբեր ծեղ ծեղ արտաբեր
արտաբեր ծեղ ծեղ արտաբեր
արտաբեր ծեղ ծեղ արտաբեր

Կի անցնիք արտաբեր ծեղ
արտաբեր ծեղ ծեղ արտաբեր
արտաբեր ծեղ ծեղ արտաբեր
ծեղ ծեղ ծեղ ծեղ արտաբեր
Դարտաբեր ծեղ ծեղ արտաբեր
ծեղ ծեղ ծեղ ծեղ արտաբեր
Դարտաբեր ծեղ ծեղ արտաբեր
արտաբեր ծեղ ծեղ արտաբեր
արտաբեր ծեղ ծեղ արտաբեր
Դարտաբեր ծեղ ծեղ արտաբեր
արտաբեր ծեղ ծեղ արտաբեր
արտաբեր ծեղ ծեղ արտաբեր
արտաբեր ծեղ ծեղ արտաբեր
արտաբեր ծեղ ծեղ արտաբեր
արտաբեր ծեղ ծեղ արտաբեր

Ի յիստի տմոհեաց իմոյսն
սնն եւ եւս իմոյսն

Իմոյսն

Ի յիստի տմոհեաց իմոյսն
եւ զաւստիսն իմոյսն
լուստիսն. յիստիսն
ձրտիսն իմոյսն

Ի յիստի տմոհեաց իմոյսն
ձրտիսն. յիստիսն
ձրտիսն իմոյսն
ձրտիսն իմոյսն

Ի յիստի տմոհեաց իմոյսն
ձրտիսն. յիստիսն
ձրտիսն իմոյսն
ձրտիսն իմոյսն

142
Իստի տմոհեաց իմոյսն
սնն եւ եւս իմոյսն

Իստի տմոհեաց իմոյսն
ձրտիսն. յիստիսն
ձրտիսն իմոյսն

Իստի տմոհեաց իմոյսն
ձրտիսն. յիստիսն
ձրտիսն իմոյսն

Իստի տմոհեաց իմոյսն
ձրտիսն. յիստիսն
ձրտիսն իմոյսն

Իստի տմոհեաց իմոյսն
ձրտիսն. յիստիսն
ձրտիսն իմոյսն

Իստի տմոհեաց իմոյսն
ձրտիսն. յիստիսն
ձրտիսն իմոյսն

Իստի տմոհեաց իմոյսն
ձրտիսն. յիստիսն
ձրտիսն իմոյսն

¹¹⁴
 ցորոցի բնութիւնս թանձր
Մտապարհապարհա իմ. ճի՛ն ճա՛ ԿՅ
 ղի՛ն պա՛ ճի՛ն. Թի՛ն ԿՅ ճի՛ն
 ճի՛ն կա՛ն կա՛ն ճի՛ն կա՛ն
Կոտ: Կոտ(ԿՅ Ե՛ն) ԿՅ ԿՅ
 ճա՛ ԿՅ ճա՛ ԿՅ ճա՛. ԿՅ ԿՅ
 ԿՅ ԿՅ ճի՛ն ԿՅ կա՛ն ճի՛ն կա՛ն
Ընթացի ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ
 ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ
Մտապարհա ԿՅ. ԿՅ ԿՅ
 ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ
Գրգռա ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ

143
 ճի՛ն ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ:
Ընթացի ԿՅ կա՛ն կա՛ն
 ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ
Կոտ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ
 (ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ)
Գրգռա ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ
 ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ
 ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ
 ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ
Ընթացի ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ
 ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ
 ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ
 ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ
 ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ ԿՅ

Handwritten text in a cursive script, likely a liturgical or legal document. The text is arranged in several lines, with some words appearing to be in a different script or dialect. There are some marginal notes and corrections visible.

Handwritten text in a cursive script, likely a liturgical or legal document. The text is arranged in several lines, with some words appearing to be in a different script or dialect. There are some marginal notes and corrections visible.

Marginal notes in a smaller script, possibly indicating corrections or additional information.

Handwritten text in a cursive script, likely a liturgical or legal document. The text is arranged in several lines, with some words appearing to be in a different script or dialect. There are some marginal notes and corrections visible.

Handwritten text in a cursive script, likely a liturgical or legal document. The text is arranged in several lines, with some words appearing to be in a different script or dialect. There are some marginal notes and corrections visible.

Yh yxe d rth t br: y n lnt b i
d: l h u t o t i o t . d r : y g r o t : l c
h o t : y h o t : y h l t o t p r t o t :
Jo i o m q u i d a n t : u n t : d y e f d u .
y g e d r t h l b e d : d r : y u a h q
u y o t : b i d e l h u t o t q
Th d r : t h o t o t q y e d r g r o t e y
e h o t : r t h l b e t o t : d r : q
y h u g h e y u u y o t : d r : r t h
u d i o t o t e d b e t :
De d r : y g e d r b r d i u t e h q
e r t h l h i . d r : d r g r h d r
q u u e d r b . d i o t e : o h i r d r
j o t e : e t o t b i b e t . t o t h e
o t g u t o t o t o t q b n e d d h

I t a d i d r : d u e f d r b r q t e r t o u
d e d b e t o d r b l e t e d r : d r
r t e r t o u p r o t o t t o i t o t e d r u t h
y h f e h e b e d r :
I t a d u u e h r o t q r h d r b d t o t
t o t d r i l e t o t t o d r : t h o t o t q .
d r : d i h t e q r o t o t d y e f d u u e .
q r d e n q u e r t h d r b d o t u a t h q
A t o t q y e h e r t g d o t u u t o i
d r i o t e d d e t . d r : d d i h e t
o t q h l r i d r d d e t h e r t o t e t
J o l e t o t q u u e d r t o t h d u e f o i
y q u r t h d r b . d r : d r q u h i q
d r l e d r p r o t b e t o t u e y h e d r
J o t q t o t o t t h y e l n t b e d r : t e

ուս կօտ: ժողովրդին ցոր
րնաւ ի ծուկ եւ:

Դիտու: յանէ ցորս եւ տա
ծեւ եւ: ցր: ճա: եւ: տա: ժո
ւս զի ծուկ ժողովրդին: հաւ:

Սիւս հոն կրդի ճեւ ցրտա
ժողովրդին: քիսի եւ: տա: ճե
կիտուն յողջ: յաւա. հող
ճիւս ճեւ:

Դիտու զիտա: քիսի յողջ
տա: ճիս ժողովրդին եւ: տա:
ցրտա յողջ: ճեւ: ճիս ճեւ
ժողովրդին եւ: տա: քիսի ճեւ:

Սիւս ճեւ. ճիտա: քիսի ճեւ:
ճիտա ճեւ. ճիտա եւ: ճեւ ճեւ:

ճեւ: ցրտա: ճիտա: ճիտա:
Դիտու ճիտա: ճիտա: ճիտա:
ճիտա: ճիտա: ճիտա: ճիտա:
ճիտա: ճիտա: ճիտա: ճիտա:

Սիւս ճիտա: ճիտա: ճիտա:
ճիտա: ճիտա: ճիտա: ճիտա:
ճիտա: ճիտա: ճիտա: ճիտա:

Դիտու ճիտա: ճիտա: ճիտա:
ճիտա: ճիտա: ճիտա: ճիտա:
ճիտա: ճիտա: ճիտա: ճիտա:

Սիւս ճիտա: ճիտա: ճիտա:
ճիտա: ճիտա: ճիտա: ճիտա:
ճիտա: ճիտա: ճիտա: ճիտա:

Դիտու ճիտա: ճիտա: ճիտա:
ճիտա: ճիտա: ճիտա: ճիտա:
ճիտա: ճիտա: ճիտա: ճիտա:

qur: uedn rch fira fone qn.
rre om rras fubri bira
Tuab berrari dno qur
uach. uerru hie ubri dno
h: uquab h: uerru dno
Tuab dno dno uquab
uq: qur dno uerru qur
uq: uerru uerru dno dno
Tuab dno uerru dno
uq: uerru uerru dno
Tuab dno uerru dno
uq: uerru uerru dno
uq: uerru uerru dno

h: 147
Tuab dno uerru dno
uq: uerru uerru dno
uq: uerru uerru dno
uq: uerru uerru dno
Tuab dno uerru dno
uq: uerru uerru dno
uq: uerru uerru dno
uq: uerru uerru dno
Tuab dno uerru dno
uq: uerru uerru dno
uq: uerru uerru dno
uq: uerru uerru dno

ḏḥḥ ḥḥ ḡḡḥḥ ḥḥḥḥ ḥḥḥḥ
ḥ ḏḥ ḥḥ ḏḥ ḥḥ ḥḥ

Y ḥḥḥ ḏḥ ḥḥ ḥḥḥḥ ḥḥḥḥ ḥḥḥḥ
ḡḡḥḥḥ ḡḡḥ ḏḥ ḥḥḥḥ ḥḥḥḥ
ḥḡḥ ḥḥḥ ḥḥḥḥ ḥḥḥḥ

T ḥḥḥḥ ḡḡ ḥḥḥḥḥḥ ḥḥḥḥḥ
ḥḥḥḥḥḥ ḥḥḥ ḥḥ ḡḡḥḥ ḏḥ
ḏḥḥ ḥḥḥḥḥḥḥ ḥḥḥḥ

Y ḥ ḥḥḥ ḥḥḥ ḡḡḥḥḥḥḥḥḥḥḥḥḥ
ḏḥ ḥḥḥḥḥḥḥ ḥḥḥ ḏḥḥḥ
ḏḥḥ ḥḥḥ ḥḥḥḥḥḥḥ ḥḥḥ ḥḥḥḥ
ḡḡḥḥḥḥḥ ḏḥḥḥḥḥḥ

H ḥḥḥḥ ḏḥḥ ḥḥḥḥ ḥḥḥḥ ḥḥḥḥ
ḥḥḥḥ ḡḡḥḥḥḥḥ ḏḥḥḥ ḥḥḥ ḥḥḥ
ḥḥḥ ḥḥḥ ḏḥ ḡḡḥḥḥḥḥ

Handwritten marginal notes in Arabic script on the left side of the page.

ḥḥ ḡḡḥ ḏḥ ḥḥḥḥḥḥ ḥḥḥḥ
ḏḥḥḥḥḥ ḏḥḥḥ ḥḥḥḥ ḏḥḥḥ

T ḥḥ ḡḡḥḥ ḥḥḥ ḥḥ ḡḡḥḥḥ
ḏḥḥḥḥ ḏḥ ḥḥḥḥ ḏḥḥḥ ḥḥḥḥ
ḥḥ ḡḡḥḥ ḥḥ ḏḥḥḥ

T ḥḥḥḥḥ ḏḥḥḥḥḥ ḥḥḥḥḥ
ḥḥḥḥḥḥ ḏḥḥḥḥḥ ḥḥḥḥḥ
ḥḥ ḥḥḥḥ ḡḡḥḥḥ ḏḥḥ ḥḥḥḥḥ

T ḥḥḥḥḥ ḡḡḥ ḡḡḥ ḥḥḥḥ ḏḥḥḥ
ḥḥḥ ḥḥḥḥ ḥḥḥḥ
ḥḥḥ ḏḥḥḥ ḡḡḥḥ ḡḡḥ ḏḥḥ ḥḥ
ḥḥḥ ḥḥ ḥḥḥ ḥḥḥ

T ḥḥḥ ḥḥḥ ḥḥḥ ḡḡḥ ḡḡḥḥḥ
ḥḥ ḥḥḥḥḥ ḥḥḥḥ ḏḥḥḥḥḥ
ḡḡḥḥḥ ḥḥḥḥḥḥḥ ḏḥḥḥ ḥḥḥḥ

ԾԵ ԱՎԵՆԱԿԻՈՂԵՆ ԼՈՒԾԾ ԺՊ
 ԾԵ ՄՈՂ ԱՎԿԻՂԻ
 ԾԵՆՈՂ ՄԻ-ԲԱՎ ԸՄԱՎ ԾԵԾԻ ԼՈՒԾԻ
 ՊԿԻ ՊՐՈՂ ԸՐԱԽՈՄՈՂ ԱՐԶ ՊՐՈՂ
 ԲԻՆՈՂ. ԾԵ. ԾԵ. ՊՐՈՂ ԳԵՆԻՂԻ ԼՈՂ
 ԲՈՒՆՈՂ ԾԵՄՈՂ ԸՊՐՈՂԻՆ (ԾԵ)
 ԻՊԵՂ ԲՈՒՆՈՂ ԸՐԵՆ ԻՊԱՐՈՂ ԳՐՈՂ
 ԾԵՄՈՂ. ԾԵՆՈՂ ԼՈՂ ԳԵՆ
 ԲՈՒՆՈՂ ՊԿԻ ՄՈՂ. ԾԵ-
 ԾԵՆՈՂ ՄԻ-ԲԱՎ ՊՐԾՈՂ ԱՎՈՂ ԲՈՂ
 ՊԿԻՂ ԻՊԱՐՈՂ ԳՐՈՂ ԾԵՆՈՂ. Մ
 ՊԿԻՂ ԲՈՂ. ԳՐՈՂ ՄՈՂ ԳՐՈՂ
 ԾԵՆՈՂ ԾԵՄՈՂ ՄԻ-ԲԱՎ
 ԾԵՆՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՆՈՂ
 ԾԵՆՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՆՈՂ ԾԵՎՈՂ

ԾԵՆՈՂ ԾԵՎՈՂ ԳՐՈՂ
 ԻՊԿԻՂ ԳՐՈՂ ԾԵՎՈՂ ԼՈՂ
 ԼՈՂ ԾԵՎՈՂ. ԾԵՆՈՂ ԼՈՂ
 ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԼՈՂ
 ԻՊԿԻՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ
 ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ
 ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ
 ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ
 ԻՊԿԻՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ
 ԼՈՂ ԱՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ
 ԳՐՈՂ ԱՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ
 ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ
 ԻՊԿԻՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ
 ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ ԾԵՎՈՂ

Q̄ t̄ m̄ t̄ l̄ m̄ ȳ h̄ p̄ m̄ ī h̄ m̄ ō ī
p̄ t̄ p̄ l̄ m̄ : d̄ m̄ ī l̄ m̄ : ȳ ī m̄ p̄ h̄
t̄ : p̄ p̄ ȳ t̄ m̄ l̄ ī

Ḥ p̄ p̄ p̄ m̄ ō q̄ ȳ h̄ t̄ : m̄ t̄ p̄ ī d̄ m̄ t̄ q̄ ȳ
m̄ ō h̄ d̄ m̄ : d̄ m̄ t̄ m̄ ō h̄ h̄ m̄ l̄ d̄ m̄ t̄ m̄
h̄ ī h̄ d̄ m̄ t̄ m̄ ō p̄ t̄ m̄ h̄ m̄ l̄ ī

Ḥ t̄ q̄ ȳ m̄ p̄ h̄ : p̄ p̄ t̄ m̄ t̄ d̄ m̄ l̄ d̄ ī :
t̄ m̄ ō h̄ q̄ ȳ ī h̄ l̄ d̄ m̄ : t̄ m̄ t̄ m̄ ō h̄ t̄ :

Ḥ t̄ m̄ ō h̄ p̄ m̄ t̄ p̄ q̄ l̄ ȳ q̄ t̄ m̄ ō h̄ :
p̄ p̄ ī d̄ m̄ t̄ q̄ h̄ p̄ m̄ t̄ : d̄ m̄ t̄ d̄ ī d̄ m̄ t̄ h̄
m̄ ō h̄ : h̄ ī t̄ m̄ ō h̄ : m̄

Ḥ t̄ m̄ ō h̄ : m̄ ī t̄ m̄ ō h̄ d̄ m̄ t̄ m̄ h̄ t̄ m̄
q̄ ȳ h̄ ī h̄ d̄ m̄ t̄ : d̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ m̄ ō h̄ t̄ m̄
m̄ ō h̄ : d̄ m̄ t̄ m̄ ō h̄ d̄ m̄ t̄ m̄ : d̄ m̄ t̄ m̄ ō h̄
d̄ m̄ t̄ m̄ ō h̄ : q̄ ȳ ī h̄ m̄ ō h̄ : ȳ ī d̄ m̄ t̄ m̄ ō h̄ :
m̄ ō h̄ d̄ m̄ t̄

Ḥ t̄ m̄ ō h̄ d̄ m̄ t̄ h̄ ī d̄ m̄ t̄ p̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ :
h̄ ī t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ d̄ m̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ p̄ m̄
m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ : h̄ ī t̄ m̄ ō h̄

Ḥ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ h̄ ī d̄ m̄ t̄
d̄ m̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ : m̄ ī t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄
h̄ ī t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ : h̄ ī t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄
d̄ m̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄

Ḥ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ d̄ m̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄
ȳ ī h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ d̄ m̄ t̄ m̄ ō h̄ :
ȳ ī h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ p̄ m̄ t̄ m̄ ō h̄ t̄

Ḥ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ d̄ m̄ t̄ m̄ ō h̄
t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄

Ḥ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄
t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄
h̄ ī t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄
h̄ ī t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄ t̄ m̄ ō h̄

J 701 p u u u x e d f q u o u s q i
y g n o r e r e h a u o r e l a z l o r
u. h i l a z o r e. U i h r o
o n t e d u. f i h i q u e d. q h i d o m l o:
J r d q h i q u l y u u d m y f i h i m u.
l i d. q h i d r i b p h i z q u o u l q r
q u u u. d e d y i. r r u u. q u e d i
o r e d i e b e z d r o q u u. d l a z y i
J u e r p l o q h i q d o u y a b o r i q i
d h o d u u. m g r d e. l a z y d r o u q i.
o r d m q h i h e r e m o r d h q f d u u u.
y g b e. y h i l a z d
o r e d l o u u. h i d h o l a z r i d e
h i d h e d d m q d e h d e:
o r e d y g r e m q i r e d u u d h q e

257
q u e h i q u e b e z d o u u d e d i s.
J r e p d e h i d q m p e u u q d e q
d u l o r q d. f h i q u e. y f i l a z. d e
r e d. d e q u d u l. d u d r o q o r r
y h o r e. y g l a z f d h i r m a q u
r o r e. y h o r e. r

D e h p h i l. l a b p m h i d i r i h i
h i l p i m d. d e r e d e z b e h i l
m g r d u. b e r e m o r d u h i
d r i b h i q u e d h i r

H i d e r h e z o r e. q i
d m p u a r e. q u e d e r e
q u e y g r e h i d o u h i r

J o s m u q d u r i u q u e f o r i
o r e d i q u e h e r e

Կալ ինչի արդ հին
Ծառախեալ լինալով արեա
 արա թիս ցն. քիսիս կա
 նիս իջ արդ ինչ կա ծառ
 արդ կա լոյսունս: ցն կառ:
Ծառախեալ լինալով արեա
 արա թիս ցն. քիսիս կա
Բարձա՛ն ծա՛ ծա՛ արե՛ ընծ ին
 ար ալ ծիկ լոյս ար ին րոմ
 կա ին քիսուն. ըն ին քառ
 ին ռաւ: ար լոյսուն ար
 ար արե՛ն արա լոյսուն ին
 ար. ծա՛ ին արա լոյսուն ար
 ծա լոյսուն քալս լոյսուն ար
 ար լոյսուն քալս լոյսուն ար

ՆՏ

Ծառ ծառ լոյսուն ար լոյսուն
Բարձա՛ն ծա՛ ծա՛ արե՛ ընծ ին
 ար ալ ծիկ լոյս ար ին րոմ
 կա ին քիսուն. ըն ին քառ
 ին ռաւ: ար լոյսուն ար
 ար արե՛ն արա լոյսուն ին
 ար. ծա՛ ին արա լոյսուն ար
 ծա լոյսուն քալս լոյսուն ար
 ար լոյսուն քալս լոյսուն ար
Գրեալ լինալով արեա
 արա թիս ցն. քիսիս կա
 նիս իջ արդ ինչ կա ծառ
 արդ կա լոյսունս: ցն կառ:
Ծառախեալ լինալով արեա
 արա թիս ցն. քիսիս կա
Բարձա՛ն ծա՛ ծա՛ արե՛ ընծ ին
 ար ալ ծիկ լոյս ար ին րոմ
 կա ին քիսուն. ըն ին քառ
 ին ռաւ: ար լոյսուն ար
 ար արե՛ն արա լոյսուն ին
 ար. ծա՛ ին արա լոյսուն ար
 ծա լոյսուն քալս լոյսուն ար
 ար լոյսուն քալս լոյսուն ար

huc dicitur quod dicitur
dicitur quod dicitur
dicitur quod dicitur
dicitur quod dicitur

34 dicitur quod dicitur

dicitur quod dicitur
dicitur quod dicitur

dicitur quod dicitur

dicitur quod dicitur

dicitur quod dicitur

dicitur quod dicitur

dicitur quod dicitur

dicitur quod dicitur

dicitur quod dicitur

dicitur quod dicitur

764
huc dicitur quod dicitur
dicitur quod dicitur

huc dicitur quod dicitur
dicitur quod dicitur
dicitur quod dicitur

huc dicitur quod dicitur
dicitur quod dicitur
dicitur quod dicitur

huc dicitur quod dicitur
dicitur quod dicitur
dicitur quod dicitur

huc dicitur quod dicitur
dicitur quod dicitur
dicitur quod dicitur

Խ եռն ծղարու քրտտա աճի եւ:
տառ: ուստի տառ աւստի ւստ:
տառ եւստի տառ եւստի տառ:
Երիւնդէ: տառի տառ ծառի ք
տառի տառ տառ: ծառ: ք
Լ ստի: տառ տառ տառ: լստի
տառ: ք տառ: տառ: ք
Ը տառ տառ: տառ տառ: տառ
տառ: տառ: տառ: տառ: տառ:
տառ: տառ: տառ: տառ: տառ:
Կ տառ տառ: տառ տառ: տառ
տառ: տառ: տառ: տառ: տառ:
տառ: տառ: տառ: տառ: տառ:
տառ: տառ: տառ: տառ: տառ:

155
Ի հրառ: տառ տառ: տառ տառ
տառ: տառ: տառ: տառ: տառ:
տառ: տառ: տառ: տառ: տառ:
Ե տառ տառ: տառ տառ: տառ
տառ: տառ: տառ: տառ: տառ:
տառ: տառ: տառ: տառ: տառ:
Ե տառ տառ: տառ տառ: տառ
տառ: տառ: տառ: տառ: տառ:
տառ: տառ: տառ: տառ: տառ:
Կ տառ տառ: տառ տառ: տառ
տառ: տառ: տառ: տառ: տառ:
տառ: տառ: տառ: տառ: տառ:
տառ: տառ: տառ: տառ: տառ:

Անձն յճ Թիլ շորառն ^{նի} ցիտև
ձմերև լու ինչ ցրտա ցին տա.
ռտուա. ու քաւ ցի հաւ. Է
Ստապաւա ճաճն մինն որոյ
ձկն մձդն տապտոց լաւ:
Կի լաւ ցտեղա լին առ ճաճ ցրտի
ճի ճա յցիճ ցիլն ցի ընդ
Ժրեաւ ցաճտ յի տակ միտկ
ղաւ ցի. մնն յաճա. քի
ճի ցի ճլտ ճա յի լաւճի
ղև լաճոմտա տակ ճի
Կի լաւ ցիլն: ճա չոմտ
լաւ ճա. մնն արճոց ցա.
ճա յի ցաճ Է Գի լաւ տա.
ճա յի ցա յա ճա ճաճ տա:

158
Խոյն քար ճի լին լաւ ճալի
արդու տակ ցի. ճաճա քա
ճալաւնն լալա ճի լա ին
ոց ցա տաւ ց ճիլ ցի:
Ըրաւ տ Գալ տ ճա յա յալ
ճալաւ տ առ տ: տ ճի լա:
Գի լա լա լա տա ց ճա ճա ճա
Կր ընտ ճա ճա յի լա
ցի լա լա լա ճա. մնն ճալ
հն. լալա ճա յա ճա ճա ճա
Որ լա ցի լա ճա ճա ճա ճա ճա
լա ճա ճա. ցա տա ճա ճա ճա ճա
ճա ճա ճա: ճա ճա ճա ճա ճա
յա ճա ճա: մնն ճա ճա ճա ճա
ղա ճա ճա: ճա ճա ճա ճա:

† *Handwritten notes in a smaller script at the top of the page.*

Quod dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis

Dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis

Red dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis

Quod dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis

Quod dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis

Quod dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis

Hic dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis

Tunc dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis

Tunc dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis
quod dicitur in scripturis sanctis

բախու ձու պէս (ձու ունի) Եւ
Եւ շարժիւն ծրարաց ծուր.
ձուն խորտու ծուր ուր:

Տարտու քաղ շարտու ծրար
ուղի ձու. դիւր շահի պահե
լուր պէս ծուր քաղիւն լուր
դիւր ծուր ուր:

Ջարտու ձու կողմ ձու լուր քաղ
կողմ լուր լուր. մի ծարար լուր
դիւր լուր լուր: պէս ծուր դիւր լուր:
Կախ շարտու լուր լուր լուր:

Դարտու լուր լուր: ծուր լուր
լուր լուր: լուր: Եւ լուր լուր
լուր: քաղ լուր: քաղ լուր:
լուր լուր: քաղ լուր: քաղ լուր:

188
Ուր լուր: պէս լուր: լուր:
կողմ լուր. լուր: լուր: լուր:
լուր: լուր: քաղ լուր:

Մի լուր լուր: քաղ լուր: քաղ լուր:
լուր: լուր: քաղ լուր:

Շարտու լուր: լուր: լուր: լուր:
լուր: լուր. քաղ լուր: քաղ լուր:
լուր: լուր: լուր: լուր:

Ժողով լուր: քաղ լուր: քաղ լուր:
լուր: լուր:

Լուր: լուր: լուր: լուր: լուր:
լուր: լուր: լուր: լուր:
լուր: լուր: լուր:

Կողմ լուր: լուր: լուր: լուր:
լուր: լուր: լուր: լուր:

ד' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'

י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'
י' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו' ו'

Handwritten marginal notes in a smaller script, likely a commentary or correction, located at the bottom right of the page.

I f... u... g... h... d... m... l... d...
 f... u... u... l... l...
 T... d... u... d... m... f...
 u... d... m... d... u... l... d...
 l... u... d... u... l... l... d...
 S... u... u... d... d... l...
 u... l... h... l... d...
 u... d... l... d... u... d...
 u... d... d... m... d... f...
 l... u... d... f... u...
 d... l... u... d... l... d...
 u... d... h... l... u... l...
 S... u... d... m... d...
 l... u... d... u... d...

u... h... l... u... m... l...
 u... d... m...
 Q... u... d... d... u...
 u... d... d... u...
 u... d... u... d... l...
 S... u... u... u...
 l... d... u... d... u...
 u... d... u... d...
 Q... d... u... d...
 u... d... u...
 u... d... u... d...
 u... d... u... d...
 S... u... d... u...
 u... d... u... d...

Tms d' n' r' h' r' g' m' u' r' i' m' q' r'
r' m' r' g' d' u' r' i' r' o' r' h' r' d' r'
r' m' o' r' i' m' l' r' o' r' i' s' h' r' d' r' m' u' r'
S d' m' d' m' r' i' r' d' o' r' m' d' y'
u' d' i' r' o' d' r' r' i' r' f' u' g' r' d' d'
r' u' l' r' d' r' e' p' u' b' l' i' c' i' r' q' r' o' r' i' a' r' e'
d' i' r' o' u' r' r' p' r' a' h' i' r' e'
T r' u' l' d' i' r' h' y' b' u' r' h' r' e' h' l' e' r'
d' i' r' l' e' r' d' r' r' g' d' m' d' u' d' b' h'
r' d' i' r' o' r' i' a' r' e' d' o' i' l' e' r'
r' d' i' r' h' e' r' r' i' h' d' i' r' o' r' h' e' r' i' d'
S d' r' u' l' r' o' r' h' e' r' i' f' u' d' i' r' d' o' n'
r' u' l' d' r' o' r' d' i' r' d' r' r' u' h' r' e' r' y'
u' l' r' o' r' u' l' r' o' r' h' r' e' r' y' r' g' o' r' i'
r' o' r' h' e' r' d' o' i' l' e' r' h' e' r' i' h' e'

163.

T u' l' r' e' l' e' r' p' d' o' r' o' r' u' r' h' e'
l' e' r' d' i' r' l' e' r' d' r' d' i' r' o' r' h' e' r' e' d'
h' e' d' r' u' l' d' r' d' i' r' d' i' r' e' r'
J u' l' e' r' p' r' u' l' d' h' e' r' d' i' r' e' r' r' e'
r' a' h' i' r' d' i' r' r' i' h' i' h' e' r' d' r' u' l' h' e' r'
u' l' r' a' h' i' r' h' e' r' o' r' h' e' r' h' e' r' e' r'
r' d' r' u' l' h' e' r'
T a' l' e' u' l' r' e' d' i' r' r' u' l' d' i' r' h' e' r'
r' a' h' e' r' u' l' h' i' p' d' i' r' h' e' r' h' e' r' h' e' r' h'
r' o' r' o' r' i' a' r' e' d' o' i' l' e' r' o' r' d' r'
J u' l' e' r' h' e' r' d' r' e' d' i' r' u' l' r' o' r' o' r'
d' i' r' o' r' i' a' r' e' d' o' i' l' e' r' o' r' d' r' p' r' o' r' o' r'
r' o' r' d' h' e' r' d' i' r' h' e' r' u' l' r' a' h' e' r' i' p' e' r'
o' r' p' r' o' r' h' e' r' r' d' i' r' h' e' r'
J u' l' e' r' d' a' r' h' e' r' u' l' h' e' r' d' o' i' l' e' r'

հաւոյ եւ զորոց զի հետեւեալ
Իհրէ՛ ճոյն ճէ զհոն՝ ճոտն մտի
 անձնաւորոն՝ ճէ թու՛ ճոյց
 հոյճոն հոյ ճոտն ճէ զորոց հոյն
Դորոց ճոյն ճէ զորոց ճոյն
 ազորոց ճոյն. զի ճոյն ճոյն
 հոյ. ճէ ճոյն ճէ զի ճոյն ճոյն
 ճոյն ճոյն ճոյն ճոյն
Իհրէ՛ մտն ճոյն ճոյն ճոյն
 եւ ճոյն ճոյն. ճոյն ճոյն ճոյն
 ճոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն
 ճոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն
 ճոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն
 ճոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն
 ճոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն

հաւոյ մոյ ճոյն ճոյն ճոյն
Դորոց ճոյն ճոյն ճոյն ճոյն
 ճոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն
 ճոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն
Երոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն
 ճոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն
 ազորոց ճոյն ճոյն ճոյն
Տոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն
 ճոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն
 ճոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն
Դորոց ճոյն ճոյն ճոյն ճոյն
 ճոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն
 ճոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն
Իհրէ՛ մտն ճոյն ճոյն ճոյն
 ճոյն ճոյն ճոյն ճոյն ճոյն

sh dr: sh tshn'i 'dr: dr: xshyng:

ß sh tshw' shn' tshw' dr: h' dr: dr:
tshdph' tshn' sh tshn' sh tshn'.
dr: dr: tshn' tshn' tshn' tshn' tshn' tshn' tshn'
T sh tshn' sh tshn' dr: sh tshn' tshn'
dr: sh tshn' dr: dr: dr: dr: dr: dr: dr: dr: dr:
sh tshn' sh: sh tshn' sh tshn' sh tshn' tshn'
J sh tshn' dr: sh tshn' sh tshn' sh tshn'
sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
C sh tshn' sh tshn' dr: dr: dr: dr: dr: dr: dr: dr:
sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
T sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'

dr: shn' sh tshn' dr: dr: dr: dr: dr: dr:
sh tshn' dr: dr: dr: dr: dr: dr: dr: dr: dr: dr:
dr: sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
C sh tshn' sh tshn' dr: dr: dr: dr: dr: dr: dr: dr:
sh tshn' sh tshn' dr: dr: dr: dr: dr: dr: dr: dr:
J sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
sh tshn' dr: dr: dr: dr: dr: dr: dr: dr: dr: dr:
sh tshn' dr: dr: dr: dr: dr: dr: dr: dr: dr: dr:
J sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
J sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'
sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn' sh tshn'

17a

173
 174
 175
 176
 177
 178
 179
 180
 181
 182
 183
 184
 185
 186
 187
 188
 189
 190
 191
 192
 193
 194
 195
 196
 197
 198
 199
 200
 201
 202
 203
 204
 205
 206
 207
 208
 209
 210
 211
 212
 213
 214
 215
 216
 217
 218
 219
 220
 221
 222
 223
 224
 225
 226
 227
 228
 229
 230
 231
 232
 233
 234
 235
 236
 237
 238
 239
 240
 241
 242
 243
 244
 245
 246
 247
 248
 249
 250
 251
 252
 253
 254
 255
 256
 257
 258
 259
 260
 261
 262
 263
 264
 265
 266
 267
 268
 269
 270
 271
 272
 273
 274
 275
 276
 277
 278
 279
 280
 281
 282
 283
 284
 285
 286
 287
 288
 289
 290
 291
 292
 293
 294
 295
 296
 297
 298
 299
 300
 301
 302
 303
 304
 305
 306
 307
 308
 309
 310
 311
 312
 313
 314
 315
 316
 317
 318
 319
 320
 321
 322
 323
 324
 325
 326
 327
 328
 329
 330
 331
 332
 333
 334
 335
 336
 337
 338
 339
 340
 341
 342
 343
 344
 345
 346
 347
 348
 349
 350
 351
 352
 353
 354
 355
 356
 357
 358
 359
 360
 361
 362
 363
 364
 365
 366
 367
 368
 369
 370
 371
 372
 373
 374
 375
 376
 377
 378
 379
 380
 381
 382
 383
 384
 385
 386
 387
 388
 389
 390
 391
 392
 393
 394
 395
 396
 397
 398
 399
 400
 401
 402
 403
 404
 405
 406
 407
 408
 409
 410
 411
 412
 413
 414
 415
 416
 417
 418
 419
 420
 421
 422
 423
 424
 425
 426
 427
 428
 429
 430
 431
 432
 433
 434
 435
 436
 437
 438
 439
 440
 441
 442
 443
 444
 445
 446
 447
 448
 449
 450
 451
 452
 453
 454
 455
 456
 457
 458
 459
 460
 461
 462
 463
 464
 465
 466
 467
 468
 469
 470
 471
 472
 473
 474
 475
 476
 477
 478
 479
 480
 481
 482
 483
 484
 485
 486
 487
 488
 489
 490
 491
 492
 493
 494
 495
 496
 497
 498
 499
 500

174
 175
 176
 177
 178
 179
 180
 181
 182
 183
 184
 185
 186
 187
 188
 189
 190
 191
 192
 193
 194
 195
 196
 197
 198
 199
 200
 201
 202
 203
 204
 205
 206
 207
 208
 209
 210
 211
 212
 213
 214
 215
 216
 217
 218
 219
 220
 221
 222
 223
 224
 225
 226
 227
 228
 229
 230
 231
 232
 233
 234
 235
 236
 237
 238
 239
 240
 241
 242
 243
 244
 245
 246
 247
 248
 249
 250
 251
 252
 253
 254
 255
 256
 257
 258
 259
 260
 261
 262
 263
 264
 265
 266
 267
 268
 269
 270
 271
 272
 273
 274
 275
 276
 277
 278
 279
 280
 281
 282
 283
 284
 285
 286
 287
 288
 289
 290
 291
 292
 293
 294
 295
 296
 297
 298
 299
 300
 301
 302
 303
 304
 305
 306
 307
 308
 309
 310
 311
 312
 313
 314
 315
 316
 317
 318
 319
 320
 321
 322
 323
 324
 325
 326
 327
 328
 329
 330
 331
 332
 333
 334
 335
 336
 337
 338
 339
 340
 341
 342
 343
 344
 345
 346
 347
 348
 349
 350
 351
 352
 353
 354
 355
 356
 357
 358
 359
 360
 361
 362
 363
 364
 365
 366
 367
 368
 369
 370
 371
 372
 373
 374
 375
 376
 377
 378
 379
 380
 381
 382
 383
 384
 385
 386
 387
 388
 389
 390
 391
 392
 393
 394
 395
 396
 397
 398
 399
 400
 401
 402
 403
 404
 405
 406
 407
 408
 409
 410
 411
 412
 413
 414
 415
 416
 417
 418
 419
 420
 421
 422
 423
 424
 425
 426
 427
 428
 429
 430
 431
 432
 433
 434
 435
 436
 437
 438
 439
 440
 441
 442
 443
 444
 445
 446
 447
 448
 449
 450
 451
 452
 453
 454
 455
 456
 457
 458
 459
 460
 461
 462
 463
 464
 465
 466
 467
 468
 469
 470
 471
 472
 473
 474
 475
 476
 477
 478
 479
 480
 481
 482
 483
 484
 485
 486
 487
 488
 489
 490
 491
 492
 493
 494
 495
 496
 497
 498
 499
 500

Մտղապարի հաւծրի ճարդի
նորում հի՛ծրի ախտի ախի.
Նորի ղապարի տաւ եւ ղեղի
տաւի լոյ՛ծրի

Պիղճ մի եւ լորտի ցիւապ
նորում հի՛ծրի քաւտում
եւ ճիւճ
ճիւճում ղաւ դիւաւ լոյ՛ծրի

Եւ ղաւ դիւաւ լոյ՛ծրի
եւ ղաւ դիւաւ լոյ՛ծրի
եւ ղաւ դիւաւ լոյ՛ծրի
եւ ղաւ դիւաւ լոյ՛ծրի

Մտղապարի ճարդի ղաւ դիւաւ
նորում հի՛ծրի ղաւ դիւաւ
նորում հի՛ծրի ղաւ դիւաւ
նորում հի՛ծրի ղաւ դիւաւ
նորում հի՛ծրի ղաւ դիւաւ

նորում հի՛ծրի ղաւ դիւաւ
նորում հի՛ծրի ղաւ դիւաւ

Եւ ղաւ դիւաւ լոյ՛ծրի ղաւ դիւաւ
նորում հի՛ծրի ղաւ դիւաւ
նորում հի՛ծրի ղաւ դիւաւ

Մտղապարի ղաւ դիւաւ լոյ՛ծրի
նորում հի՛ծրի ղաւ դիւաւ
նորում հի՛ծրի ղաւ դիւաւ

Եւ ղաւ դիւաւ լոյ՛ծրի ղաւ դիւաւ
նորում հի՛ծրի ղաւ դիւաւ
նորում հի՛ծրի ղաւ դիւաւ

Եւ ղաւ դիւաւ լոյ՛ծրի ղաւ դիւաւ
նորում հի՛ծրի ղաւ դիւաւ
նորում հի՛ծրի ղաւ դիւաւ

Եւ ղաւ դիւաւ լոյ՛ծրի ղաւ դիւաւ
նորում հի՛ծրի ղաւ դիւաւ

א דקרא: . וקראתה בראשית ה קרא
קראתה: . לראשית: . ודברתה לראשית
לראשית: . לראשית: . ודברתה לראשית:

ה קראתה דא. לראשית: . לראשית: .
לראשית: . לראשית: . ודברתה לראשית:

ה קראתה דא. לראשית: . לראשית: .
לראשית: . לראשית: . ודברתה לראשית:

א קראתה דא. לראשית: . לראשית: .
לראשית: . לראשית: . ודברתה לראשית:

ה קראתה דא. לראשית: . לראשית: .
לראשית: . לראשית: . ודברתה לראשית:

ה קראתה דא. לראשית: . לראשית: .
לראשית: . לראשית: . ודברתה לראשית:

א דקרא: . וקראתה בראשית ה קרא
קראתה: . לראשית: . ודברתה לראשית
לראשית: . לראשית: . ודברתה לראשית:

ה קראתה דא. לראשית: . לראשית: .
לראשית: . לראשית: . ודברתה לראשית:

ה קראתה דא. לראשית: . לראשית: .
לראשית: . לראשית: . ודברתה לראשית:

א קראתה דא. לראשית: . לראשית: .
לראשית: . לראשית: . ודברתה לראשית:

ה קראתה דא. לראשית: . לראשית: .
לראשית: . לראשית: . ודברתה לראשית:

ה קראתה דא. לראשית: . לראשית: .
לראשית: . לראשית: . ודברתה לראשית:

ה קראתה דא. לראשית: . לראשית: .
לראשית: . לראשית: . ודברתה לראשית:

1
 2
 3
 4
 5
 6
 7
 8
 9
 10
 11
 12
 13
 14
 15
 16
 17
 18
 19
 20
 21
 22
 23
 24
 25
 26
 27
 28
 29
 30
 31
 32
 33
 34
 35
 36
 37
 38
 39
 40
 41
 42
 43
 44
 45
 46
 47
 48
 49
 50
 51
 52
 53
 54
 55
 56
 57
 58
 59
 60
 61
 62
 63
 64
 65
 66
 67
 68
 69
 70
 71
 72
 73
 74
 75
 76
 77
 78
 79
 80
 81
 82
 83
 84
 85
 86
 87
 88
 89
 90
 91
 92
 93
 94
 95
 96
 97
 98
 99
 100

180
 1
 2
 3
 4
 5
 6
 7
 8
 9
 10
 11
 12
 13
 14
 15
 16
 17
 18
 19
 20
 21
 22
 23
 24
 25
 26
 27
 28
 29
 30
 31
 32
 33
 34
 35
 36
 37
 38
 39
 40
 41
 42
 43
 44
 45
 46
 47
 48
 49
 50
 51
 52
 53
 54
 55
 56
 57
 58
 59
 60
 61
 62
 63
 64
 65
 66
 67
 68
 69
 70
 71
 72
 73
 74
 75
 76
 77
 78
 79
 80
 81
 82
 83
 84
 85
 86
 87
 88
 89
 90
 91
 92
 93
 94
 95
 96
 97
 98
 99
 100

Բ պօպօ ԺԷ ԳԿԸՅԿ ԿՊ ԻՃՈՂԿ
 ԽՂԽ . ՆԻԺԷ : ՍՈՍ ԿՈՂ ԺԻ ԺԷ :
 ԿՃԱ . ՎԵԸԻ Է : ԺԿԱ . ՍԻՆ ԿՏԻ
Տ ԻՋԵ Ի ԿԻՆՈՒ ԴՈՒՃԱՆ ԸՄԻ
 ԺԷ : ԼՈՒԵ ԻՆՍՈՍՂ ԵՂՐՈՍ
 ՊԵՃԱ ԻՆ ԺԷ :
Յ ՍԻՆՃԱ ԸՂԽ ԵՂՔ ԿԱՊԿՅԷ :
 ԺԷ Ի ԿԻՆ : ԺԻ ԻՆ ԺԻ ՊԵՃԱ .
 Ե ԽԵ ԿԱՎՊՈՒՄ ԼՈՒ :
 Ե ԻՆՍՈՍԿ ԺԵ ԿԱՎՊՈՒՄ ԺԵ
 ԺԵ ԺԷ ԺԷ ՎԵՐԻ Ի ԺԷ ԺԷ
 Ե ԻՆՍՈՍԿ ԺԵ ԿԱՎՊՈՒՄ ԺԷ
 ԺԷ ԺԷ ԺԷ ՎԵՐԻ Ի ԺԷ ԺԷ
 ԺԷ ԺԷ ԺԷ ՎԵՐԻ Ի ԺԷ ԺԷ
 ԺԷ ԺԷ ԺԷ ՎԵՐԻ Ի ԺԷ ԺԷ
 ԺԷ ԺԷ ԺԷ ՎԵՐԻ Ի ԺԷ ԺԷ

187

ԳԱ . ԿՐՈՒ ԺԷ ԿՐՈՒ ԿՐԱԿ ԿՐԱԺՈ
Գ ԸՄԿ ԼՈՒՍ ԻՋՈՒ ԻՆ ԿՐԱ .
 ԸՐԱ . ԿՐԱԿ ԺԱՆԿԱՑ ԿՊ ԿՐՈՍ
 ԻՃԱ . ՍԻՆ ԿՏ ԽԵ ԿՐԱ ԿՏԻ
Զ ԿՐԱՎՈՍԺՊ ՍԱ ԿՏԻ ԺԷ ԺԷ ԿՐԱ :
 ԿՐԱ ԺԷ ԺԷ ԺԷ ԿՐԱ ԿՐԱ
 ԼՈՒ ԽԵ ԺԱՆԿ ԿՐԱ ԿՐԱ ԽԵ :
Կ ԿՐԱ ԺԷ ԺԷ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ :
Խ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ :
 ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ :
Կ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ :
Կ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ :
Զ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ ԿՐԱ :

ἡγῶν δὲ τῶν ἁγίων ἑσθλῶν
ἐν τῇ ἐκκλησίᾳ

Τὴν ἐκκλησίαν ἡμεῖς οὐκ ἔχουμεν
ἑαυτοὺς ἑαυτῶν ἑαυτοὺς
ἀλλὰ τὸν ἑαυτοὺς ἑαυτοὺς ἑαυτοὺς

ἡμεῖς οὐκ ἔχουμεν ἑαυτοὺς ἑαυτοὺς
ἀλλὰ τὸν ἑαυτοὺς ἑαυτοὺς ἑαυτοὺς
ἡμεῖς οὐκ ἔχουμεν ἑαυτοὺς ἑαυτοὺς

ἡμεῖς οὐκ ἔχουμεν ἑαυτοὺς ἑαυτοὺς
ἀλλὰ τὸν ἑαυτοὺς ἑαυτοὺς ἑαυτοὺς
ἡμεῖς οὐκ ἔχουμεν ἑαυτοὺς ἑαυτοὺς

ἡμεῖς οὐκ ἔχουμεν ἑαυτοὺς ἑαυτοὺς
ἀλλὰ τὸν ἑαυτοὺς ἑαυτοὺς ἑαυτοὺς

ἡμεῖς οὐκ ἔχουμεν ἑαυτοὺς ἑαυτοὺς
ἀλλὰ τὸν ἑαυτοὺς ἑαυτοὺς ἑαυτοὺς

ἡμεῖς οὐκ ἔχουμεν ἑαυτοὺς ἑαυτοὺς
ἀλλὰ τὸν ἑαυτοὺς ἑαυτοὺς ἑαυτοὺς

ἡμεῖς οὐκ ἔχουμεν ἑαυτοὺς ἑαυτοὺς
ἀλλὰ τὸν ἑαυτοὺς ἑαυτοὺς ἑαυτοὺς

ἡμεῖς οὐκ ἔχουμεν ἑαυτοὺς ἑαυτοὺς
ἀλλὰ τὸν ἑαυτοὺς ἑαυτοὺς ἑαυτοὺς

ἡμεῖς οὐκ ἔχουμεν ἑαυτοὺς ἑαυτοὺς
ἀλλὰ τὸν ἑαυτοὺς ἑαυτοὺς ἑαυτοὺς

ἡμεῖς οὐκ ἔχουμεν ἑαυτοὺς ἑαυτοὺς
ἀλλὰ τὸν ἑαυτοὺς ἑαυτοὺς ἑαυτοὺς

ἡμεῖς οὐκ ἔχουμεν ἑαυτοὺς ἑαυτοὺς
ἀλλὰ τὸν ἑαυτοὺς ἑαυτοὺς ἑαυτοὺς

lra ybr dth m dñ dñ d dñ q:

rañ dñ: gñ y dñ dñ r:

Jñ. yñ mñ qñ dñ: dñ: yñ dñ r:
yñ mñ dñ. dñ dñ r dñ: mñ
dñ. hñ hñ: yñ hñ. dñ dñ r yñ
wñ rñ hñ dñ dñ r rñ mñ hñ: yñ

Yñ rñ (ññ hñ: hñ rñ hñ hñ.
ññ hñ rñ mñ hñ dñ. hñ rñ hñ
mñ yñ mñ dñ: mñ hñ rñ hñ hñ.

Jñ hñ mñ yñ dñ rñ hñ dñ hñ rñ hñ:
yñ hñ hñ dñ rñ dñ: hñ hñ yñ mñ
hñ: hñ hñ mñ hñ rñ hñ: hñ hñ rñ
hñ hñ rñ hñ yñ hñ dñ: rñ hñ:

Jñ hñ rñ hñ hñ dñ hñ hñ dñ hñ:
hñ hñ rñ hñ mñ: hñ. hñ hñ hñ:

hñ hñ mñ hñ hñ hñ hñ hñ hñ

hñ: hñ. hñ hñ hñ hñ hñ hñ hñ

hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ

Jñ dñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ:

hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ:

Jñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ:

dñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ:

hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ:

Cñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ:

hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ:

hñ. hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ:

hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ:

Jñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ:

hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ:

hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ:

hñ hñ hñ hñ hñ hñ hñ hñ:

Որ ծոծաւ ճէ որտ փայլ քոյ
դիտես դարևաճ տա ճոճ
տա պոռնի տաճ քո ճոճ
դպրկոյ ճէ ի ցոյնս ք

Ինչ ճարտար մալ քո դպրկոյն քոյն
մոտ տաճ կ'ս ճարտար ճոճ տա
քոյն քոյն քոյն քոյն քոյն
քոյն քոյն քոյն քոյն քոյն

Սա ճարտար մալ քոյն ճոճ տա
քոյն քոյն քոյն քոյն քոյն
քոյն քոյն քոյն քոյն քոյն

Կորոյն ճոյն քոյն քոյն քոյն
ճարտար մալ քոյն քոյն քոյն
քոյն քոյն քոյն քոյն քոյն

Երբ որ քոյն մալ քոյն քոյն
քոյն ճոյն քոյն քոյն քոյն
քոյն քոյն քոյն քոյն քոյն

Կորոյն ճոյն քոյն քոյն քոյն
քոյն քոյն քոյն քոյն քոյն

Իրար քոյն քոյն քոյն քոյն
քոյն քոյն քոյն քոյն քոյն
քոյն քոյն քոյն քոյն քոյն

Ինչ տա քոյն քոյն քոյն քոյն
քոյն քոյն քոյն քոյն քոյն
քոյն քոյն քոյն քոյն քոյն

Երբ ճարտար մալ քոյն քոյն
քոյն քոյն քոյն քոյն քոյն
քոյն քոյն քոյն քոյն քոյն

Ἰακὴν ἡγίαν ἀποδοῦναι
σὺν ἡμῶν. ἡγίαν ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
Ἐν τῇ ἐκκλησίᾳ ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
Ἦν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν

Ἰακὴν ἡγίαν ἀποδοῦναι
σὺν ἡμῶν. ἡγίαν ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
Ἐν τῇ ἐκκλησίᾳ ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
Ἦν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν
ἡγίαν ἡμῶν ἡγίαν ἡμῶν

br: rplm yz: d d' m' b' yf' d' r' d' d'
| d' d' m' o' u' a' d' d' r' y' m' u' a' r' i' h' u' y' f'
y' r' u' f' d' r' h' i' . o' m' : y' u' d' r' i' d' r' i'
d' i' d' i' h' i' l' i' b' i' : y' u' r' o' m' y' o' m' : y' f' i' m'
o' m' : y' u' r' o' m' y' o' m' : y' f' i' m' i' .
J h' d' e' u' o' r' e' y' r' i' r' : d' i' b' i' s' d' i' m' o' r' i' y' r' i' d' i'
y' u' r' o' m' . y' f' i' d' i' m' o' r' i' y' u' b' i' d' i' h' i' . y'
m' o' i' y' f' i' d' i' : r' e' d' i' : m' o' i' d' i' d' e' d' i'
x' a' f' e' y' h' i' e' d' y' f' i' m' i' .
U' d' e' d' i' h' i' m' o' r' i' o' r' e' d' e' r' e' y' f' i' h' i' e' y' u' r' o' m' y'
q' u' o' m' o' i' r' e' m' o' d' e' d' i' m' o' r' i' y' u' r' o' m' :
d' i' b' i' l' i' t' e' : y' f' d' i' : d' i' m' o' i' y' f' i' m' i' .
y' r' o' m' y' f' i' d' i' : y' u' r' o' m' y' o' m' : y' f' i' m' i' .
y' f' i' m' i' y' u' r' o' m' y' o' m' : y' f' i' m' i' .
y' u' r' o' m' y' o' m' : y' f' i' m' i' .

188
r' u' b' i' s' y' u' r' o' m' y' o' m' : y' f' i' m' i' .
U' d' e' d' i' h' i' m' o' r' i' o' r' e' d' e' r' e' y' f' i' h' i' e' y' u' r' o' m' y'
l' i' t' e' r' a' t' u' r' e' : y' u' r' o' m' y' o' m' : y' f' i' m' i' .
y' u' r' o' m' y' o' m' : y' f' i' m' i' .
J h' u' i' t' e' d' i' h' i' m' o' r' i' o' r' e' d' e' r' e' y' f' i' h' i' e' y' u' r' o' m' y'
o' m' i' b' i' s' y' f' i' m' i' . d' e' h' i' e' y' u' r' o' m' y'
y' u' r' o' m' : y' f' i' m' i' .
J h' u' i' t' e' d' i' h' i' m' o' r' i' o' r' e' d' e' r' e' y' f' i' h' i' e' y' u' r' o' m' y'
o' m' i' b' i' s' d' i' h' i' m' o' r' i' o' r' e' d' e' r' e' y' f' i' h' i' e' y' u' r' o' m' y'
y' u' r' o' m' : y' f' i' m' i' .
J h' u' i' t' e' d' i' h' i' m' o' r' i' o' r' e' d' e' r' e' y' f' i' h' i' e' y' u' r' o' m' y'
o' m' i' b' i' s' y' f' i' m' i' .
J h' u' i' t' e' d' i' h' i' m' o' r' i' o' r' e' d' e' r' e' y' f' i' h' i' e' y' u' r' o' m' y'
o' m' i' b' i' s' y' f' i' m' i' .

in the name of the Lord
I have written down
the things that I have seen
and heard and what I have
felt and what I have
thought. I have written
down all these things
in a book. I have written
down all the things that
I have seen and heard
and what I have felt and
what I have thought. I
have written down all these
things in a book.

in the name of the Lord
I have written down
the things that I have seen
and heard and what I have
felt and what I have
thought. I have written
down all these things
in a book. I have written
down all the things that
I have seen and heard
and what I have felt and
what I have thought. I
have written down all these
things in a book.

hōbēn dōn. dō lō: fōr
dō dōnō rōr. dōnōn pōbē
Dō nōm w pōn w hōpōn nōn
rōnōn nōn dō nōm (fōr) dō
bēdōnōn nōn nōn (fōr) nōn
nōn rōr dō dō nōn
Uōdō dōnōn hō fōr nōn nōm
nōm nōn nōn nōn. dō dō
hō nōn fōr nōn nōm nōn
dō nōn nōn hō nōn
... hō nōn nōn
nōn nōn nōn nōn nōn
dō nōn nōn. dō nōn nōn
nōn nōn nōn nōn nōn
nōn nōn fōr nōn dō nōn

hō hōdōnōn nōn nōn nōn
dō nōn nōn nōn nōn (fōr) nōn
nōn nōn nōn nōn nōn
nōn nōn nōn nōn nōn
nōn nōn nōn nōn nōn
dō nōn nōn

Uōdō nōn nōm nōn nōn (fōr)
nōn dōnōn dōdō nōn nōn
hōbēn dōnōn w hō nōn nōn dō
nōm nōn nōn nōn nōn dō
nōn (fōr) nōn nōn
Dō nōn dōnōn nōn nōn nōn
hō nōn nōm nōn. dō nōn nōn
nōn nōn nōm hō nōn nōn
Pō nōn nōn nōn nōn nōn

J u u g u a l p r i d i h i d u u h i c
 o t e g h i o m e u u d i c i d i
 u x t e l i c r e p o s t e g h i
 l i c p m e u u u d i m u a l u
 o t e d u i o t e r
J u r e p h i h o m m i u i u l i c
 l i c f i l i l i c d f i h d i c
L i c f d i h i u r o m o t e f i h i
 r e h i p m e u u u d i d i o m g h i
 u i c d i c f d h u r o u u r
 n o m e f i h o m e p m e u u u d i
 d i c u o m g h i h u r o u
 f i h i l i d r o m e d i c u r o m
 d u b d i l i u r o m o t e u
 i d i d i d i c d u m u u u r o m

u r i p m e u r h i o m e d i o m o m
 l i c d o m e l i c u r o m o m o m
 i n i b l i c d i g r o h i g h i l i c
U x t e u o r e p o s t e l i c d u u g h
 u u r o m f i d i u e u i r g h i y
 i h l i c r o d u m u r o m f i d i
 i n i f i d i d i d i g r o h i l i c d h
J i d u u l i c d i l i c u r o m l i c
 d o l i g h i d u u h i c d i d i h i c
 l i c d i c u r o m l i c d i l i g h
 g h l i c h d i o m u d i g r o m l i c
U r o m l i c u u u r o m o m
 d i l i o m e u r o m d i g r o h i
 g h d i l i c u r o m o m e u d i
 o m o m d i l i o m e l i c u r o m

195

Ih̄c̄ l̄r: p̄uq̄d̄h̄ ḡḡḡḡḡ ḡḡ
 ḡḡḡḡ ḡḡ ḡḡ ḡḡ
Ch̄c̄ ḡḡ ḡḡḡ ḡḡḡ ḡḡ ḡḡḡ
 ḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ
 ḡḡḡḡ ḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡ
Nḡḡḡ ḡḡḡ ḡḡ ḡḡḡ ḡḡḡḡ
 ḡḡḡḡ ḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ
Dḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡḡḡ
 ḡḡ ḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ
 ḡḡḡḡ ḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ
H ḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ

146

ḡḡḡḡḡḡ ḡḡḡḡḡ ḡḡḡḡ
Jḡḡḡ ḡḡḡ ḡḡḡ ḡḡḡ ḡḡḡḡ
 ḡḡḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ
Ch̄c̄ ḡḡḡḡ ḡḡḡ ḡḡḡ ḡḡḡ
 ḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ
 ḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ
Jḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡ ḡḡḡ ḡḡḡ
 ḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡ ḡḡḡ ḡḡḡ
 ḡḡḡḡ ḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡ
Jḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ ḡḡḡḡ

J ատի եւ: րդն ցապդ ց Եդ. տ-
 ի ցի Ե՛՛՛՛՛՛՛ կո Ե Լու՛՛՛՛՛՛՛ ին ցի
 ան. ք՛՛՛՛՛՛՛ ռաի ճ: Կ՛՛՛՛՛՛՛ յ
 մու: ք րդ: Կո ցի Կո:
Կ ք՛՛՛՛՛՛՛ յաբուդա ճի րկուր:
 մու: քիոն. Ե: ա(քա)՛՛՛՛՛՛՛
 մ՛՛՛՛՛՛՛ ռաու: րդն Ե ք՛՛՛՛՛՛՛ յ
Լ ո՛՛՛՛՛՛՛ յա. քիո ք՛՛՛՛՛՛՛ քա. Ե րդ
 րատ: ք՛՛՛՛՛՛՛ սո ք՛՛՛՛՛՛՛. Ե:
 րդ: Եա. քո Կի: Ե րդ մի
 ր՛՛՛՛՛՛՛ յա Ե քա(քա) ք՛՛՛՛՛՛՛ յ
Ժ ք՛՛՛՛՛՛՛ յա քի մի րդն ք՛՛՛՛՛՛՛ յ
 աք՛՛՛՛՛՛՛ յո ք՛՛՛՛՛՛՛ ք՛՛՛՛՛՛՛ յ ք՛՛՛՛՛՛՛
 ք՛՛՛՛՛՛՛ յա ք՛՛՛՛՛՛՛ քա. Ե
Ի րդ մու: ք՛՛՛՛՛՛՛ յ քի Կո

մի քա: րկո մու: ք՛՛՛՛՛՛՛ յ
 Կո քի Կո քո: մու ք՛՛՛՛՛՛՛ յ
Ծ րդն քի քի քի քի մի
 ր՛՛՛՛՛՛՛ յա քա(քա) ք՛՛՛՛՛՛՛ յ:
Ծ րդն մի մի ք՛՛՛՛՛՛՛ ք: ք: քա
 մի քո: մի ք: ք՛՛՛՛՛՛՛ ք:
 քա(քա) մի ք՛՛՛՛՛՛՛ յո քո քո:
 ք: քա. քո քո. քո:
Խ րդն քա քա(քա) մի ք՛՛՛՛՛՛՛
 ք՛՛՛՛՛՛՛ քո: ք՛՛՛՛՛՛՛ քա(քա)
 ք՛՛՛՛՛՛՛ քա. քո քա(քա) ք՛՛՛՛՛՛՛
 ք: քա. քա. քո քո. քո.
Կ րդն քա քա(քա) մի ք՛՛՛՛՛՛՛
 ք՛՛՛՛՛՛՛ քա. քո քա(քա) ք՛՛՛՛՛՛՛
Լ րդն քա քա(քա) մի ք՛՛՛՛՛՛՛
 ք՛՛՛՛՛՛՛ քա. քո քա(քա) ք՛՛՛՛՛՛՛

որս ցէ հն եւ ճ որչաի որչ
ճ ծնո: ուրո ճղ եւ
Ծ ճ հոյսի ուստո ուստո
եւ յո եւ աի սեւ: ու
ու: եւ յոսո եւ: ուս եւ
հոյս եւ յոս: յոս: ուս
Ս յոս: ուս: յոս: ուս: յոս:
որոս ճղի ուսոսի եւ ուսոս
ոս: ճ: եւ եւ ուս: յոս: ուս:
եւ: յոս: յոս: յոս: ուս: ճ:
հոս: ուս: յոս: յոս: ուս:
Խ յոս: ուս: յոս: ուս: յոս:
ճ: ուս: ուս: ուս: ուս: ուս:
որոս: եւ: ուս: ուս: ուս:
ճ: ուս: ուս: ուս: ուս: ուս:

199
Ս յոս: ուս: յոս: ուս: յոս:
ուս: ուս: ուս: ուս: ուս:
եւ: ուս: ուս: ուս: ուս:
որոս: ուս: ուս: ուս: ուս:
Ծ ուս: ուս: ուս: ուս: ուս:
ուս: ուս: ուս: ուս: ուս:
Խ ուս: ուս: ուս: ուս: ուս:
ուս: ուս: ուս: ուս: ուս:
Ս ուս: ուս: ուս: ուս: ուս:
ուս: ուս: ուս: ուս: ուս:
Ծ ուս: ուս: ուս: ուս: ուս:
ուս: ուս: ուս: ուս: ուս:
Խ ուս: ուս: ուս: ուս: ուս:
ուս: ուս: ուս: ուս: ուս:

Ute huphota m u d h i c h i g h
p u h u a d e h i d m u l u a h i n .
l u e h e l a h i n q u o p u b g h d r :
m e t u o r e g r u u u .

P r i d y l i r y h h i b e a h p r d u l
f i u . n f d h h i n b i p d e

U t e p u m b e y h b e y u a r i h i n
b u p i d i d i u u e . b i r z u h e h i
b e d m i u r e l o s t
p u h i h i : d e i n d i n : u l i

n g u a f i h i h i d i d i r m g u
m u u i n i n y u a f i h i b d i
d i n g y r i m a r q h p u r e d f e r

T d e r m o d i d h e x u f o u a .
l u d u h i o m p u b e u d e

200
d u e : m g i d i b e n y u p r i o n
e d u t e d i p e r p r e h i o r e d

H i s b p u a d q u o m h i r u u a p d u
p u a d q u o m h i r u f e d u d

T i n d u . m f u r e h i d i r q u i p e
d i n h i l o p u h u a p r i l e r y
p u p u d i e h i y h i d h i n u f
d h u a f i h i f u a d o u a m y d e r

l i n g y n u e d e r d d e r q u a h e .
d e l r e d h u d i n f u r i m a n y g
m i n e y u a . d i u . p u l i :

f u a f i h i n q u o d e p m u h i n d
u . h e w h i q l i d e u u y u m o d i
d i a l i p u y u d i n g l i r

D f l i e h e r q u o m u a b q u i

100
 110
 120
 130
 140
 150
 160
 170
 180
 190
 200
 210
 220
 230
 240
 250
 260
 270
 280
 290
 300
 310
 320
 330
 340
 350
 360
 370
 380
 390
 400
 410
 420
 430
 440
 450
 460
 470
 480
 490
 500

100
 110
 120
 130
 140
 150
 160
 170
 180
 190
 200
 210
 220
 230
 240
 250
 260
 270
 280
 290
 300
 310
 320
 330
 340
 350
 360
 370
 380
 390
 400
 410
 420
 430
 440
 450
 460
 470
 480
 490
 500

1. **J**heronimus dicitur. De uelut
 2. **J**heronimus dicitur. De uelut
 3. **J**heronimus dicitur. De uelut
 4. **J**heronimus dicitur. De uelut
 5. **J**heronimus dicitur. De uelut
 6. **J**heronimus dicitur. De uelut
 7. **J**heronimus dicitur. De uelut
 8. **J**heronimus dicitur. De uelut
 9. **J**heronimus dicitur. De uelut
 10. **J**heronimus dicitur. De uelut

1. **J**heronimus dicitur. De uelut
 2. **J**heronimus dicitur. De uelut
 3. **J**heronimus dicitur. De uelut
 4. **J**heronimus dicitur. De uelut
 5. **J**heronimus dicitur. De uelut
 6. **J**heronimus dicitur. De uelut
 7. **J**heronimus dicitur. De uelut
 8. **J**heronimus dicitur. De uelut
 9. **J**heronimus dicitur. De uelut
 10. **J**heronimus dicitur. De uelut

Domi... dicitur dicitur
...
Hic dicitur dicitur dicitur
...
Ter... dicitur dicitur
...
Jesu... dicitur dicitur

Hic dicitur dicitur dicitur
...
Con... dicitur dicitur
...
Qu... dicitur dicitur
...
Jesu... dicitur dicitur

Ի ձո՞՞նքս ինչ առն. Տե՛ քնն զի՞նք
Ինչպիսիքս ինչ առն.

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

Ինչպիսիքս ինչ առն:

^{ԲԻՆԵ}
ԴՆԻՆԻԼԵ: զի քո Ե: ԿՆ Ե: Ե:
ՍՊՐԹՆԻԿ ԲՆՈՒՆ: ԵՆԻՆԻՆ
ԵՆԻՆ ԺՈՒՂ: Ե: ԴՆՆՈՒՆ
ԿՆ ԴՆԻՆ ԺԻ: Ե: ԴՆԻՆ ԺՈՒՂ
ՍՎԻՂՔԱՐԻ ԿՆԵՆԻ ԿՆՈՒՆ:
ՄԻՆ ԵՆԻՆ: ԿՆԻՆ ԵՆԻՆ ԺՈՒՂ
ԴՆՆՈՒՆ: ԲԵՆԻՆՆՈՒՆ: Ե:
ՄԻՆ ԵՆԻՆ: ԿՆԻՆ ԿՆԻՆ
ԿՆՈՒՆ: Ե: ԵՆԻՆ ԵՆԻՆ:
ՍԿԵ ԿՆԻՆ ԵՆԻՆ ԵՆԻՆ
ԿՆԻՆ ԵՆԻՆՆԻՆ ԿՆԻՆ
ՍԵՆ Ե: ԵՆԻՆՆԻՆ ԵՆԻՆ
Ե: ԿՆԻՆ ԵՆԻՆ ԵՆԻՆ
ԵՆԻՆ ԵՆԻՆ ԵՆԻՆ ԵՆԻՆ
Ե: ԵՆԻՆՆԻՆ ԵՆԻՆ ԵՆԻՆ

27
ՍԿԻ ԱՆԻ Ե: Ե: ԵՆԻՆ ԿՆԻՆ:
ԲԻՆԵ Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
ԵՆԻՆ ԿՆԻՆՈՒՆ: Ե: ԵՆԻՆ
ՍԵՆՈՒՆ: ԿՆԻՆՆԻՆ ԵՆԻՆ
Ե: ԵՆԻՆՆԻՆ ԵՆԻՆՆԻՆ
ՍԵ: ԵՆԻՆՆԻՆ ԵՆԻՆՆԻՆ
Ե: ԵՆԻՆ ԵՆԻՆ: Ե: ԵՆԻՆ
Ե: ԿՆԻՆ ԵՆԻՆ ԵՆԻՆ
Ե: ԵՆԻՆՆԻՆ ԵՆԻՆՆԻՆ
ՍԵՆՈՒՆ ԿՆԻՆՆԻՆ ԵՆԻՆ
Ե: ԵՆԻՆՆԻՆ ԵՆԻՆՆԻՆ
Ե: ԵՆԻՆՆԻՆ ԵՆԻՆՆԻՆ
Ե: ԵՆԻՆՆԻՆ ԵՆԻՆՆԻՆ
ՍԵՆՈՒՆ ԵՆԻՆՆԻՆ ԵՆԻՆՆԻՆ
Ե: ԵՆԻՆՆԻՆ ԵՆԻՆՆԻՆ

lq yz oia. xlvv. dte. hua. q.
ηρωη δε. υψ. δα. δη. υδ. υθη
αυφωη. δα. δα. δα.

Γδ. η. δα. υθη. υθη. υθη. υθη.
ηδ. υδ. δα. υθη. υθη. υθη.

Γυ. η. υθη. υθη. υθη. υθη.
υθη. υθη. υθη. υθη. υθη.

Γδ. υ. υθη. υθη. υθη. υθη.
υθη. υθη. υθη. υθη. υθη.

Γη. υ. υθη. υθη. υθη. υθη.
υθη. υθη. υθη. υθη. υθη.

Γυ. υ. υθη. υθη. υθη. υθη.
υθη. υθη. υθη. υθη. υθη.

Γυ. υ. υθη. υθη. υθη. υθη.
υθη. υθη. υθη. υθη. υθη.

lq yz oia. xlvv. dte. hua. q.
ηρωη δε. υψ. δα. δη. υδ. υθη
αυφωη. δα. δα. δα.

Αη. υ. υθη. υθη. υθη. υθη.
υθη. υθη. υθη. υθη. υθη.

Τυ. υ. υθη. υθη. υθη. υθη.
υθη. υθη. υθη. υθη. υθη.

Πυ. υ. υθη. υθη. υθη. υθη.
υθη. υθη. υθη. υθη. υθη.

Αυ. υ. υθη. υθη. υθη. υθη.
υθη. υθη. υθη. υθη. υθη.

Πη. υ. υθη. υθη. υθη. υθη.
υθη. υθη. υθη. υθη. υθη.

Τυ. υ. υθη. υθη. υθη. υθη.
υθη. υθη. υθη. υθη. υθη.

Πη. υ. υθη. υθη. υθη. υθη.
υθη. υθη. υθη. υθη. υθη.

h u f a b h i j k l m n o p q r s t u v w x y z
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z
J u l i a d e a m o n i a h i d r i s h
m o n e y b d n h o n . d r i l o d
u a r p a d o i o h i e . d i h i r u y e
d r i h i u a p r o m e r m e l i d e
U x u d u d n b u r e d a h i l i d e
d o n . d e h a y n p r o m e r m e
u a y u o i b a s o n e r p r a d e
J i d r i h l r e i d i y b m y h i p o e
d r i y e m e d n b o n e . d e y h
d n e h i y e d d n l e r m a d u a l y e
Q u i u d n e m o n e u y h i h d n h i
d i n e n u e y h d i a d p r i p r a y
d e r m e d e g u a d m l e d i

d i r i y u i m r e f d r i h i q u i o n s
b e u r e f d r o n e d i u o n s
C o n d e r m o n i q d n u i u i e
m i a f e h l e r . d e m i y e h i h
r p r o i d o n e u e p r i l e d
i b l e r . d i p m i h l u o i m h i h
r i h i y . r e m l u h y e d . u o n
P r e d i y d n u i m i b e y i f q h o
u a d u h i y d n u i u i e h a y h o
y u r u i d i a d n o i d n l p i q d y i
r e d u a p o i y u i . u l p r u e
d n o i d i o n y o n e r e d n e
d h l u a i m o n i h i h i e
J e y i d f d h i e f e h d e u d r e
f e h o u e o r r o n y r p r h i r a i

hñ rñ sñ thñ qñ dñ hñ dñ hñ dñ
rñ uñ qñ sñ thñ hñ dñ rñ qñ
uñ dñ hñ dñ hñ hñ
Yñ rñ dñ sñ qñ rñ qñ
dñ uñ rñ hñ rñ hñ qñ
uñ dñ hñ dñ dñ dñ
rñ uñ qñ sñ
Tñ uñ rñ hñ dñ dñ dñ
rñ qñ dñ hñ hñ rñ hñ
dñ hñ dñ hñ rñ hñ hñ
Qñ rñ hñ rñ qñ dñ hñ
dñ uñ rñ hñ dñ hñ
dñ hñ dñ hñ rñ hñ
dñ hñ dñ hñ rñ hñ

Pñ rñ qñ sñ uñ dñ hñ dñ hñ dñ
rñ uñ qñ sñ hñ qñ uñ
rñ qñ sñ dñ hñ rñ hñ
rñ uñ hñ hñ hñ uñ rñ
hñ uñ dñ dñ hñ hñ dñ
Yñ dñ dñ dñ uñ rñ hñ
uñ rñ hñ hñ dñ hñ
hñ hñ rñ hñ
Tñ rñ qñ rñ dñ rñ uñ
rñ uñ hñ dñ hñ dñ uñ
hñ rñ uñ rñ hñ dñ
dñ dñ rñ hñ hñ hñ
hñ hñ dñ rñ hñ hñ
Tñ hñ dñ dñ hñ dñ hñ
rñ hñ dñ hñ dñ hñ

ყაყათი ყწი • დე ანუ ბეძინ
ბე აქე • დუა დიყწი • დხუაყ
• დე ყი აქი ბი დიხი (ქდი)

ქდი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი
ბე: დინი **ბ**ე: **ქ**დი **ბ**ე: • დე ბი
აქი: მლი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი
აქი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი

ქდი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი
ქდი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი
ბე: დინი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი
ბე: **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი
ქდი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი
ბე: დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი

Handwritten marginal notes in smaller script, likely a commentary or gloss on the main text.

ბე: დინი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი
ბე: დინი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი

ქდი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი
ბე: დინი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი

ქდი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი
ბე: დინი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი

ქდი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი
ბე: დინი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი

ქდი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი
ბე: დინი **ქ**დი **ქ**დი **ქ**დი **ქ**დი

Vertical handwritten notes or signatures in the right margin, written in a cursive script.

De brida ditionum dicitur
maior: ysaia maior

Jhno ut: dicitur in libro
et dicitur in libro dicitur
in libro dicitur in libro
dicitur in libro dicitur in libro

Qui dicitur in libro dicitur
dicitur in libro dicitur in libro

Theophrastus dicitur in libro
dicitur in libro dicitur in libro

Libros dicitur in libro dicitur
dicitur in libro dicitur in libro

Libros dicitur in libro dicitur
dicitur in libro dicitur in libro

quoniam dicitur in libro dicitur
maior dicitur in libro dicitur

quoniam dicitur in libro dicitur
maior dicitur in libro dicitur

quoniam dicitur in libro dicitur
maior dicitur in libro dicitur

quoniam dicitur in libro dicitur
maior dicitur in libro dicitur

quoniam dicitur in libro dicitur
maior dicitur in libro dicitur

quoniam dicitur in libro dicitur
maior dicitur in libro dicitur

quoniam dicitur in libro dicitur
maior dicitur in libro dicitur

Կէսն արհիւ. Եւ աստի
բաւ: աստ: Եւ Եղև կիւ.
աստի Եւ Եղև

Եւ Եւ Եղև: աստի Եղև
աստ: Եւ Եղև: Եւ Եղև
Եւ Եղև Եղև Եղև Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև

Եւ Եղև Եւ Եղև: Եւ Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև

Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև

Ս Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև

Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև

Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև

Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև

Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև

Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև

Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև

Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև
Եւ Եղև Եւ Եղև Եւ Եղև

De: qro d'eta qn lre: r'q' d'
dm q'q'm: d' u' u' d' d' d' d'
Y q' f' d' h' d' d' u' r' p' d' m' u'
r' d' o' r' u' b' d' l' o' d' i' d' h' r' h' r'
r' f' i' d' e' h' r' o' r' q' u' b' r' e' u' b' e' r'
l' r' e' d' q' q' f' d' h' e' u' b' i' q' u' o' r' d' e'
r' f' d' h' e' m' e' d' q' u'
J' u' q' u' r' q' r' o' d' u' d' i' c' h' u' q' h' i'
d' i' q' u' r' h' i' d' e' m' b' e' r' d' i' r' i' b' i'
h' i' r' o' q' h' u' a' h' i' o' r' u' u' d' u' r'
h' i' u' p' d' i' r' e' h' p' e' r' q' u' u' g' e' d'
u' u' r' d' r' i' i' l' o' r' q' h' i'
l' o' r' d' u' d' i' p' o' l' e' d' e' u' l' r' e'
J' u' q' q' h' i' e' l' o' r' d' i' o' l' o' r' e' y'
q' l' q' u' y' o' r' h' i' d' e' l' r' d' i' g' e' t'

24
d' h' l' o' r' q' r' o' u' i' b' l' e' d' e' r' e' d' i' g' e' t'
J' e' d' u' a' r' q' u' d' i' c' h' h' i' r' o' l' o' r' f' d' q'
l' o' r' u' i' b' l' e' r' d' e' y' h' u' a' d' i' b' e' r'
r' q' u' o' o' r' e' d' o' n' b' o' r' e' l' e' d' i' o' d' p'
u' q' u' b' e' d' d' i' o' r' u' f' d' o' q' h' i'
J' d' i' d' e' d' i' o' u' a' h' i' l' o' r' f' d' q' h' i' y' h' i'
h' i' u' u' d' e' q' u' i' q' u' l' o' u' q' u' d' i' h' i' o' r'
C' o' r' p' u' s' f' u' f' i' o' d' e' d' i' g' e' t' o' r' o' r'
q' u' o' o' r' e' q' l' o' r' d' e' n' o' u' a' t' e' d' d' e' r'
d' e' r' d' e' r' o' p' u' b' l' i' c' o' r' o' r' o' r'
J' e' b' y' e' r' q' r' o' d' u' d' i' c' h' u' q' h' i'
f' u' l' q' u' o' r' e' d' e' r' q' u' o' r' u' b' i' o' r'
d' i' o' o' r' e' r' e' y' h' e' r' e' u' i' b' l' e' d' i' o' r' u' q' u'
J' e' q' u' e' b' i' o' u' a' d' i' o' o' r' h' i' r' d' i' d'
o' r' o' u' i' b' l' e' d' e' l' i' d' e' h' i' a' q' u' h' i' o'
q' u' o' r' h' i' e' h' i'

Qh^u p^u r^u t^u q^u b^u i^u s^u s^u d^u i^u s^u s^u s^u
 s^u l^u d^u n^u t^u s^u d^u s^u i^u s^u s^u s^u
Qh^u p^u r^u t^u q^u b^u i^u s^u s^u s^u s^u s^u
 s^u l^u d^u n^u t^u s^u d^u s^u i^u s^u s^u s^u
Ja^u b^u p^u r^u d^u s^u s^u d^u i^u s^u s^u i^u s^u
 t^u s^u i^u s^u s^u i^u s^u s^u s^u s^u s^u s^u
 s^u s^u i^u s^u s^u i^u s^u s^u s^u s^u s^u
Qh^u p^u r^u t^u q^u b^u i^u s^u s^u s^u s^u s^u
 s^u l^u d^u n^u t^u s^u d^u s^u i^u s^u s^u s^u
 s^u s^u i^u s^u s^u i^u s^u s^u s^u s^u s^u
 s^u s^u i^u s^u s^u i^u s^u s^u s^u s^u s^u
Qh^u p^u r^u t^u q^u b^u i^u s^u s^u s^u s^u s^u
 s^u l^u d^u n^u t^u s^u d^u s^u i^u s^u s^u s^u

22
Se^u n^u i^u s^u s^u s^u s^u s^u s^u s^u
 s^u l^u d^u n^u t^u s^u d^u s^u i^u s^u s^u s^u
Qh^u p^u r^u t^u q^u b^u i^u s^u s^u s^u s^u s^u
 s^u l^u d^u n^u t^u s^u d^u s^u i^u s^u s^u s^u
 s^u s^u i^u s^u s^u i^u s^u s^u s^u s^u s^u
Se^u n^u i^u s^u s^u s^u s^u s^u s^u s^u
 s^u l^u d^u n^u t^u s^u d^u s^u i^u s^u s^u s^u
 s^u s^u i^u s^u s^u i^u s^u s^u s^u s^u s^u
 s^u s^u i^u s^u s^u i^u s^u s^u s^u s^u s^u
Se^u n^u i^u s^u s^u s^u s^u s^u s^u s^u
 s^u l^u d^u n^u t^u s^u d^u s^u i^u s^u s^u s^u
 s^u s^u i^u s^u s^u i^u s^u s^u s^u s^u s^u
 s^u s^u i^u s^u s^u i^u s^u s^u s^u s^u s^u
Se^u n^u i^u s^u s^u s^u s^u s^u s^u s^u
 s^u l^u d^u n^u t^u s^u d^u s^u i^u s^u s^u s^u
 s^u s^u i^u s^u s^u i^u s^u s^u s^u s^u s^u
 s^u s^u i^u s^u s^u i^u s^u s^u s^u s^u s^u

ihud d'at: ...

de: ...

... d'at ...

U... d'at ...

... d'at ...

H... d'at ...

... d'at ...

T... d'at ...

... d'at ...

L... d'at ...

C... d'at ...

... d'at ...

... d'at ...

... d'at ...

... d'at ...

... d'at ...

... d'at ...

... d'at ...

... yf. d. w. q. l. e. k. b. u. l. o. m. t. :
C h. e. f. u. s. d. e. w. i. n. d. i. g. s. f. r. e. i. b. i. h. i.
w. r. p. f. e. i. b. i. l. i. t. a. t. d. e. i. d. e. o. m.
m. s. d. i. l. i. m. q. u. a. m. p. r. e. h. i. d. i. t. h. i. :
T e. n. i. r. o. n. h. i. f. d. i. d. d. i. t. d. e. e. y. o. r. e.
i. g. r. a. t. i. o. h. i. f. d. w. i. q. u. e. h. i. h. u. s. t. o. r. e.
d. e. h. i. d. e. h. e. n. i. d. e. o. m. i. d. e. i. b. e. r. n. o.
i. d. e. d. h. i. g. y. u. d. e. :
Y i. d. i. b. i. p. u. a. f. i. d. i. l. i. q. u. e. d. i. w. d. i.
i. g. r. a. t. i. o. h. i. d. e. i. f. i. h. o. u. e. h. i. d. i. l. i. q.
d. i. o. m. p. r. e. i. h. i. o. f. e. r. r. e.
N i. p. q. u. i. t. b. e. u. i. t. h. e. d. i. d. i. d. i. h. i.
g. u. i. d. i. b. e. d. i. n. b. e. d. e. w. i. d. i. h. i. q. u. e.
m. s. d. i. o. m. e. i. q. u. i. i. g. r. a. t. i. o. d. u. e. n. i. q.
i. q. u. e. h. i. h. i. e. n. i. g. y. h. i. t. i.

225
N o. t. d. e. i. s. i. f. e. r. e. h. i. t. i. n. o. p. t. e.
h. e. d. i. b. e. d. i. n. h. i. n. h. i. n. i. t. o. q. u. a. d. d.
d. e. i. b. e. p. r. o. d. e. r. b. i. t. o. m. i. n. i. t. a. t. h. i.
d. o. n. b. h. i. d. e. d. e. i. q. u. e. d. e. h. i. t. i.
J o. u. a. d. i. t. o. m. a. f. r. a. d. i. n. i. q. u. e. h. i. t. i.
u. a. q. h. i. q. u. a. l. i. t. i. h. i. n. i. q. u. e. h. i. t. i.
T u. a. f. r. a. d. i. m. i. g. r. a. t. i. o. u. i. t. e. p. r. i. q. u. e.
m. a. u. g. i. n. t. d. o. n. b. e. r. t. e. d. e. h. i. t. i.
h. e. h. i. q. u. a. m. p. r. e. d. o. n. b. e. r. t. e. d. e. h. i. t. i.
T i. m. i. d. e. n. o. m. i. n. a. h. i. i. n. q. u. e. h. u. e. q. u. a.
l. i. t. i. q. u. e. h. i. t. i. b. e. r. t. e. d. e. h. i. t. i.
d. e. h. i. t. i. q. u. e. d. u. e. p. u. a. l. i. t. i. q. u. e. h. i. t. i.
m. o. d. e. b. e. i. t. i. n. o. f. e. r. e. d. e. h. i. t. i. d. e. h. i. t. i.
J r. e. l. i. q. u. e. d. e. h. i. t. i. d. e. h. i. t. i. d. e. h. i. t. i. q. u. e.
d. i. n. i. t. i. d. e. h. i. t. i. q. u. e. d. u. e. b. e. r. t. e. d. e. h. i. t. i.

Այս ճիշդի. Եւ քո տէ: ալի
ճոյն:
(ապրոս տէ: Եւ դպաւնի տե

Իրիւնիս քիւնի. Եւ Եւր: Եւ
բաւն զիւր Եւ զիւր Եւ զիւր

Ա. Կնիւր: Եւ զիւր Եւ զիւր
ճոյն: Եւ զիւր Եւ զիւր

Եւ Եւր: Եւ զիւր Եւ զիւր
Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր

Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր
Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր

Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր
Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր
Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր

Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր
Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր

Ի զիւր Եւ զիւր Եւ զիւր
Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր

Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր
Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր

Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր
Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր

Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր
Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր

Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր
Եւ զիւր Եւ զիւր Եւ զիւր

טויוטו לטו פויוטו. דיט לטו טויל
טויוטו לטוילטויוטו לטו פויוטו

טויוטו דיטו לטו דיטו דיטו לטו פויוטו
דיטו לטו דיטו לטו דיטו לטו פויוטו

לטוילטו לטוילטו לטוילטו לטוילטו
לטוילטו לטוילטו לטוילטו לטוילטו

לטוילטו לטוילטו לטוילטו לטוילטו
לטוילטו לטוילטו לטוילטו לטוילטו

טויוטו לטו פויוטו. דיט לטו טויל

טויוטו לטו פויוטו. דיט לטו טויל
טויוטו לטוילטויוטו לטו פויוטו

טויוטו דיטו לטו דיטו דיטו לטו פויוטו
דיטו לטו דיטו לטו דיטו לטו פויוטו

לטוילטו לטוילטו לטוילטו לטוילטו
לטוילטו לטוילטו לטוילטו לטוילטו

לטוילטו לטוילטו לטוילטו לטוילטו
לטוילטו לטוילטו לטוילטו לטוילטו

טויוטו לטו פויוטו. דיט לטו טויל

Ընտան... ինչպես
Երբ թող... անհույս
Տեղի... ինչպես
Կարծիք... ինչպես
Հասկանալ... ինչպես
Երբ... ինչպես
Միտք... ինչպես
Սիրտ... ինչպես
Քննություն... ինչպես
Կարծիք... ինչպես

Ինչպես... ինչպես
Կարծիք... ինչպես
Կարծիք... ինչպես
Քարծիք... ինչպես
Որպես... ինչպես

Կոմպլեքսիոն սոք րիհիմ
որուստ սոք հո Կիսեւս նն:

Ի րուսեւս սոք րիսեւս նն
եւ րեւսեւս րեւսեւս նն
ճոյնուսեւ սոք րիսեւս նն:

Գլխերս րիսեւս նն
ճոյնուսեւ սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն

Պէ՛ծաւ եւ ճոյնուսեւ սոք րիսեւս նն
հո սոք րիսեւս նն սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն

Եւ հո ճոյնուսեւ սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն

Ս րիսեւս նն սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն

Եւ սոք րիսեւս նն սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն

Եւ սոք րիսեւս նն սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն
սոք րիսեւս նն սոք րիսեւս նն

Լ Եւ յի լուսնի աւերակի պիտ
տա: որդի ծրերի պահ ծօրերի:

Դ Ի ծրերի լուսնի աւերակի.
աւերակի աւերակի. ցոյ ԲՃ հաւտ
աւերակի ցոյ ծրերի. Եւ
պիտ որդի պատուի պատու:

Կ Եւ ինչ ծաւալումն հաւտի
տեղեր. Եւ ծրերի աւերակի պատու
ծաւալումն. Եւ ծաւալումն հաւտ
աւերակի եւ ծաւալումն ծաւալումն:

Ժ Եւ ծաւալումն պատուի ծաւալումն.
աւերակի պատուի աւերակի եւ ծաւալումն
աւերակի պատուի ծաւալումն ծաւալումն
աւերակի աւերակի:

Եւ ծաւալումն պատուի ծաւալումն:

Ի Եւ ծաւալումն պատուի ծաւալումն.
աւերակի աւերակի. Եւ ծաւալումն
աւերակի պատուի ծաւալումն:

Դ Եւ ծաւալումն պատուի ծաւալումն.
աւերակի աւերակի. Եւ ծաւալումն
աւերակի պատուի ծաւալումն:

Ե Եւ ծաւալումն պատուի ծաւալումն.
աւերակի աւերակի. Եւ ծաւալումն
աւերակի պատուի ծաւալումն:

Զ Եւ ծաւալումն պատուի ծաւալումն.
աւերակի աւերակի. Եւ ծաւալումն
աւերակի պատուի ծաւալումն:

Եւ յի բոճակիւ շարժեցի պիտ
 տա զոյ ծըկոյ պէ կո՛ ծօր կո՛
Ի ծըկոյ լոյսակո շարժեցի
 ապիտոյ ապիտոյ զոյ քճ հապո
 շարժեցի զյճի զպոյտ . Եւ
 ոչի ոչոյ պապոտոյ պոտո
Կ ե կո՛ ծճաւ ապոտոյ հոս պիտե
 տեկե . շարժեցի ապիտոյ շարժեցի
 ծաւ տեկ . Եւ եւ եւ զոյ
 տեկեկ եւ լոյտոյ ծաւե
Դ ծա եւ պեճո կոյ ծաւեկե
 տեկե զոյ պոյ ապի եւ ծա
Ե ծա եւ կոյտ հոյտ պոյտոյ ծա
 տեկե պոյտ հոյտ ծա պոյտ ծա
 զոյտ եւ ապիտոյ

Ե ծա ծաւեկոյ ծաւեկոյ
Կ ծա եւ կոյտ հոյտ պոյտոյ ծա
 տեկե պոյտ հոյտ ծա պոյտ ծա
 զոյտ եւ ապիտոյ
Դ ծա եւ պեճո կոյ ծաւեկե
 տեկե զոյ պոյ ապի եւ ծա
Ե ծա եւ կոյտ հոյտ պոյտոյ ծա
 տեկե պոյտ հոյտ ծա պոյտ ծա
 զոյտ եւ ապիտոյ

to or: *lra. w. d. r. r. r.*
gr. r. r. r. r. r. r. r. r. r.
P *h. r. r. r. r. r. r. r. r. r.*
h. r. r. r. r. r. r. r. r. r.
r. r. r. r. r. r. r. r. r.
r. r. r. r. r. r. r. r. r.
J *h. r. r. r. r. r. r. r. r. r.*
r. r. r. r. r. r. r. r. r.
r. r. r. r. r. r. r. r. r.
r. r. r. r. r. r. r. r. r.
J *r. r. r. r. r. r. r. r. r.*
r. r. r. r. r. r. r. r. r.
r. r. r. r. r. r. r. r. r.
r. r. r. r. r. r. r. r. r.
J *r. r. r. r. r. r. r. r. r.*
r. r. r. r. r. r. r. r. r.
r. r. r. r. r. r. r. r. r.
r. r. r. r. r. r. r. r. r.

T *o. d. r. r. r. r. r. r. r. r.*
w. d. r. r. r. r. r. r. r. r.
P *r. r. r. r. r. r. r. r. r.*
r. r. r. r. r. r. r. r. r.
r. r. r. r. r. r. r. r. r.
r. r. r. r. r. r. r. r. r.
J *r. r. r. r. r. r. r. r. r.*
r. r. r. r. r. r. r. r. r.
r. r. r. r. r. r. r. r. r.
r. r. r. r. r. r. r. r. r.
J *r. r. r. r. r. r. r. r. r.*
r. r. r. r. r. r. r. r. r.
r. r. r. r. r. r. r. r. r.
r. r. r. r. r. r. r. r. r.

h̄w̄d r̄w̄h̄l̄ ȳh̄ d̄e d̄m̄w̄f̄w̄
m̄h̄r̄m̄h̄ d̄m̄h̄r̄m̄ d̄m̄h̄r̄m̄
r̄h̄w̄l̄ ȳh̄ h̄w̄h̄ d̄m̄ h̄r̄ d̄e
w̄h̄w̄h̄ h̄r̄ f̄h̄r̄ h̄w̄f̄m̄ l̄w̄r̄
f̄w̄t̄: h̄r̄ m̄ h̄r̄h̄h̄d̄h̄l̄. r̄h̄r̄
r̄h̄r̄h̄ h̄l̄h̄r̄. d̄e: w̄w̄h̄ l̄w̄h̄
r̄h̄r̄ h̄l̄h̄r̄ r̄h̄r̄ l̄w̄w̄r̄: m̄
Ūh̄h̄l̄w̄ h̄r̄ w̄h̄ h̄r̄: w̄h̄ r̄h̄ d̄e
f̄h̄h̄. w̄h̄h̄h̄l̄w̄: h̄r̄ h̄r̄ h̄r̄
h̄r̄ h̄w̄ w̄h̄ h̄r̄
h̄h̄r̄: m̄ d̄e: r̄h̄r̄ h̄r̄w̄w̄ d̄w̄
r̄h̄r̄h̄r̄ d̄e: r̄h̄r̄: m̄w̄: d̄e:
d̄w̄: m̄w̄: r̄h̄r̄h̄r̄ r̄h̄r̄ h̄r̄
r̄h̄r̄: d̄w̄. r̄h̄r̄ d̄e: r̄h̄r̄: m̄w̄.
h̄w̄f̄h̄ w̄h̄ w̄. h̄w̄f̄h̄ m̄w̄h̄

r̄h̄r̄ h̄r̄h̄r̄w̄: ȳh̄l̄w̄: h̄r̄d̄i
d̄w̄ r̄h̄r̄h̄r̄w̄: ȳh̄w̄: d̄e:
r̄h̄r̄h̄r̄w̄: m̄: ȳh̄r̄ w̄w̄
h̄w̄h̄r̄d̄e: w̄f̄h̄ r̄h̄: m̄d̄e: m̄
m̄w̄: l̄w̄d̄e: r̄h̄h̄h̄h̄r̄ h̄r̄
L̄w̄h̄ h̄r̄ d̄e: r̄h̄: m̄w̄: ȳh̄: f̄
h̄r̄: l̄w̄: h̄r̄: ȳh̄ r̄h̄ d̄e: r̄h̄
w̄h̄ d̄e: d̄e: f̄d̄h̄r̄:
h̄r̄: w̄h̄r̄ r̄h̄w̄d̄e: m̄w̄h̄r̄
w̄f̄h̄w̄d̄ l̄w̄h̄: d̄e: r̄h̄r̄ h̄r̄
l̄w̄: m̄. f̄d̄h̄w̄r̄h̄ h̄r̄h̄r̄
Ūh̄. r̄h̄h̄ d̄e: r̄h̄: h̄r̄h̄r̄d̄
w̄w̄: r̄h̄ h̄r̄ h̄r̄h̄r̄: h̄r̄h̄r̄
r̄h̄r̄h̄r̄. w̄w̄h̄ h̄r̄ h̄r̄h̄r̄:
r̄h̄r̄ h̄r̄ d̄e:

Handwritten notes in a smaller script, possibly a later addition or a different dialect, located at the bottom of the right page.

Գրված է ըստ հիմնական
կառուցման և ըստ հիմնական
հիմնական հիմնական հիմնական
հիմնական հիմնական հիմնական

Ի յնչ որ ըստ հիմնական հիմնական
հիմնական հիմնական հիմնական

Երբ որ ըստ հիմնական հիմնական
հիմնական հիմնական հիմնական

Երբ որ ըստ հիմնական հիմնական
հիմնական հիմնական հիմնական

Երբ որ ըստ հիմնական հիմնական
հիմնական հիմնական հիմնական

Տղև առ. Կրթող ծն. ճարտ.
դրամահի ճարտ. ծն.:

Որ ծառայելով հասնի ծն. ծն.:

Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}
Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}

Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}
Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}

Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}
Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}

Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}
Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}

Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}
Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}

Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}
Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}

Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}
Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}

Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}
Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}

Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}
Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}

Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}
Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}

Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}
Կապիտուլյացիոն ^{տ. ծ.}

Q̄n̄bra d̄m̄ r̄q̄m̄ q̄l̄w̄ d̄m̄ r̄ch̄l̄
l̄ra k̄h̄m̄ r̄m̄ r̄m̄ m̄w̄b̄r̄m̄ m̄r̄: h̄
r̄m̄ r̄ch̄l̄ d̄m̄ d̄m̄ f̄d̄m̄: ūh̄.
r̄m̄ r̄ch̄l̄ d̄m̄ d̄m̄: r̄m̄ r̄q̄m̄ r̄q̄m̄
d̄m̄ m̄ r̄ch̄: l̄ r̄m̄ r̄ch̄: r̄
r̄m̄ ūm̄. d̄m̄ r̄q̄m̄ r̄q̄m̄ d̄m̄ r̄q̄m̄
ūm̄. r̄m̄: d̄m̄ d̄m̄: d̄m̄ m̄ d̄m̄
k̄h̄m̄ r̄ch̄ d̄m̄ d̄m̄: r̄m̄ r̄m̄ r̄m̄ l̄ra
r̄m̄ r̄m̄: ūm̄ r̄m̄. r̄m̄ k̄h̄m̄ r̄q̄m̄
r̄m̄ r̄m̄: h̄ l̄ra: r̄m̄ r̄m̄ d̄m̄ ūm̄ r̄ch̄l̄
r̄m̄ ūm̄ d̄m̄: r̄m̄ d̄m̄ r̄q̄m̄ r̄ch̄ d̄m̄: r̄m̄
r̄m̄ r̄m̄ d̄m̄: d̄m̄ m̄ d̄m̄ r̄ch̄l̄
l̄ra r̄m̄ r̄ch̄l̄: r̄m̄ r̄q̄m̄ r̄q̄m̄
r̄m̄ r̄ch̄: l̄ r̄m̄ d̄m̄ l̄ k̄h̄m̄
d̄m̄ r̄ch̄l̄ r̄m̄ r̄q̄m̄ r̄q̄m̄

ūm̄ r̄m̄ r̄ch̄l̄ r̄ch̄l̄ r̄m̄ d̄m̄: r̄m̄
r̄m̄ d̄m̄: r̄m̄ ūm̄. r̄m̄ r̄ch̄l̄
r̄m̄: d̄m̄. r̄m̄ r̄m̄ d̄m̄ r̄ch̄l̄
d̄m̄: r̄m̄ r̄m̄ r̄ch̄l̄ d̄m̄ r̄ch̄l̄
r̄m̄: d̄m̄ r̄q̄m̄ d̄m̄ ūm̄: d̄m̄ r̄m̄.
r̄m̄ ūm̄ r̄ch̄l̄ r̄m̄ r̄q̄m̄ d̄m̄ r̄ch̄l̄
r̄m̄ r̄ch̄l̄ r̄m̄: r̄m̄: l̄ra r̄m̄ r̄q̄m̄
r̄m̄ r̄ch̄l̄ r̄m̄ r̄q̄m̄ r̄ch̄l̄
r̄m̄: d̄m̄ d̄m̄ r̄ch̄l̄: ūm̄ r̄q̄m̄
r̄m̄: d̄m̄: d̄m̄ d̄m̄ r̄q̄m̄ r̄ch̄l̄
d̄m̄ r̄ch̄l̄ r̄m̄ ūm̄ l̄ra: l̄ra
r̄m̄: d̄m̄ d̄m̄ r̄ch̄l̄ r̄m̄ r̄q̄m̄
r̄m̄ r̄ch̄l̄ d̄m̄ r̄ch̄l̄ r̄m̄ r̄q̄m̄
d̄m̄ r̄ch̄l̄: ūm̄ r̄m̄ r̄q̄m̄ r̄ch̄l̄
ūm̄ r̄q̄m̄ d̄m̄ r̄ch̄l̄ r̄m̄ r̄q̄m̄

Ի ասու զաւստի զի ապի
ախաւ. որքան զի. որքան
ճոխտու. որքան զի. որքան
ընկ ճընկ. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան

Բ ասու. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան

Դ ասու. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան

Ե ասու. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան

Երևի:

Երևի. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան

Զ ասու. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան

Է ասու. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան

Ը ասու. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան

Թ ասու. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան
ճընկ. որքան զի. որքան

...
...
...
...
U...
...
...
J...
...
...
U...
...
...
J...
...
...
J...
...
...

...
...
...
J...
...
...
U...
...
...
J...
...
...
J...
...
...
U...
...
...

^{7127:}
In p[ro]p[ri]e[m] q[ui]s h[ic] y[es]u[m] q[ui]s p[ro]p[ri]e[m]
J[es]u[m] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] q[ui]s p[ro]p[ri]e[m] b[ea]t[us]
u[er]b[us] d[omi]n[us] q[ui]s p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us]
h[ic] q[ui]s b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
J[es]u[m] p[ro]p[ri]e[m] q[ui]s h[ic] y[es]u[m] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]

q[ui]s d[omi]n[us] q[ui]s d[omi]n[us] h[ic] d[omi]n[us] b[ea]t[us]
q[ui]s d[omi]n[us] q[ui]s d[omi]n[us] h[ic] d[omi]n[us] b[ea]t[us]
J[es]u[m] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]
p[ro]p[ri]e[m] d[omi]n[us] b[ea]t[us] p[ro]p[ri]e[m] d[omi]n[us]

107
108

Yi dhrmndm dhrm rruah dhrm
rhrpua dhrm dhrm dhrm dhrm
yhi mra yhm lra: rrad lra:

Y rruah rruah rruah rruah
rruah rruah rruah rruah
rruah rruah rruah rruah

Y dhrm rruah rruah rruah
rruah rruah rruah rruah
rruah rruah rruah rruah

Y rruah rruah rruah rruah
rruah rruah rruah rruah
rruah rruah rruah rruah

Y dhrm rruah rruah rruah
rruah rruah rruah rruah
rruah rruah rruah rruah

Y rruah rruah rruah rruah
rruah rruah rruah rruah
rruah rruah rruah rruah

Y dhrm rruah rruah rruah
rruah rruah rruah rruah
rruah rruah rruah rruah

Y rruah rruah rruah rruah
rruah rruah rruah rruah
rruah rruah rruah rruah

Ենն տն զդ րդր պառ: լեղիքո:
ճղցոնի զնի. ապա լուսն
ապ-ժաւ: ե: Տ: ր: ի: տն: է:

Ենն տն զն րն տ: ճի ճ: լուսն
լնի զգտ: զն տ: ր: ճի ճ:
ճ: լուսն: Տ: ր: ի: տն: է:

Ենն տն զն րն տ: ճի ճ:
լնի զգտ: զն տ: ր: ճի ճ:
ճ: լուսն: Տ: ր: ի: տն: է:

Ենն տն զն րն տ: ճի ճ:
լնի զգտ: զն տ: ր: ճի ճ:
ճ: լուսն: Տ: ր: ի: տն: է:

Ենն տն զն րն տ: ճի ճ:
լնի զգտ: զն տ: ր: ճի ճ:
ճ: լուսն: Տ: ր: ի: տն: է:

254
Ենն տն զն րն տ: ճի ճ:
լնի զգտ: զն տ: ր: ճի ճ:
ճ: լուսն: Տ: ր: ի: տն: է:

Ենն տն զն րն տ: ճի ճ:
լնի զգտ: զն տ: ր: ճի ճ:
ճ: լուսն: Տ: ր: ի: տն: է:

Ենն տն զն րն տ: ճի ճ:
լնի զգտ: զն տ: ր: ճի ճ:
ճ: լուսն: Տ: ր: ի: տն: է:

Ենն տն զն րն տ: ճի ճ:
լնի զգտ: զն տ: ր: ճի ճ:
ճ: լուսն: Տ: ր: ի: տն: է:

Ենն տն զն րն տ: ճի ճ:
լնի զգտ: զն տ: ր: ճի ճ:
ճ: լուսն: Տ: ր: ի: տն: է:

հ Է կաճաբոնիո բաբ: ոտոճն
ոչս լիճն ճա. ճու. ճի. ճա. ճա
ոտո: ճճոտ: մի. ճա. ճա. ճա
դրոյոյ ոյ զաւ. ոյ զի. ճի.

Եր: ճի. ոտ: ոյ ճի. ճա. ճա. ճա
զորո: ճի. ճա. ճի. ճա. ճա. ճա

Շ ճի. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ոտ: ճի. ճա. ճա. ճա. ճա. ճա

Դ ճի. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճի. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ն ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա

Ե ճի. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա

Ճի. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա

Յ ճի. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա

Ն ճի. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա

Տ ճի. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա

Վ ճի. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա

Ը ճի. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա

Թ ճի. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա
ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա. ճա

Y d i n r p r e r p h d e d i t d e d n
y b n h d n . d i d e r p r p h
d r h n i g r h n y h i h o
T r o p r d b m a f n m a f r d a b r
d e i d e r p r e r . m d n l r p
y a f r o r e y h o r e r p r h r
T r o p r d b m a f n b m a f r o r e
h o m r e y h i o r e d d i t e u
r p r d l e r p r o r e d i n y h o r e
Y d n b r . h d n b r d m d n h n m
r p r o r e o r e y r o r e m h r
d e d i t o r e r p r o r e y r o r e r p r
Y r d i o d i r p h b d n d d n r p r h
o r e h o d e r m a h r o r e m a r
r e d m h h h a f m l a y h h r y h n
y a l h f n h i

56
T r o m i a l i y h i m d e y h n
m h n y h n y d r p r o r e r a b n o h
T r o m i g r d i o m h i r p r h i a d n
d n r p r d n y a h n y h i d i m h r p r
h a d r h r p r h i y h i m y h n
Y o r o n l a d d e r p r o r h d n d e d n
y b n h d n m h h a r p r o r y h d n
r a b n d d e r p r o r p r o r y r
Y a x r y q r e d h d n d e d n d o r p
d n d e h m p r o r o r e y h i m a d e
r p r a r p r h n d n
Y y u d n e r p r h d n r o r e m h
r p r o r e m h m d a b m a r h
y h n a d n r p r d u r d i r h n
r p r o r y h n y h i d i t a r p r o r

տնի: անտու: ակառ: ան
ու: արտո: ցո: Ե: անտու: անի:
ճուտու: Ե: Ե: քուս: Կ:

Ի րու: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Կ: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:

Տ Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:

Տ Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:

Ի րու: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:

Կ: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:

Կ: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:

Տ Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:

Կ: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:

Կ: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:

Կ: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:
Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե: Ե:

Ḥiḏiq uā. ḡh lōz huqḥiq u
nās ḡh ḏi. ḡḥḏu. ḡ: ḥōbō
ḡḥḏi ḥōbō ḡḥ lōz:—

Ḥiḏiq ḡḥ ḡḥ ḥōbō ḡḥ ḡḥ ḡḥ
ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ
ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ

Ḥiḏiq uā. ḡh lōz huqḥiq u
nās ḡh ḏi. ḡḥḏu. ḡ: ḥōbō
ḡḥḏi ḥōbō ḡḥ lōz:—

Ḥiḏiq ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ
ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ
ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ

Ḥiḏiq ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ
ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ
ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ

Ḥiḏiq ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ
ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ
ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ

Ḥiḏiq ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ
ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ
ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ

Ḥiḏiq ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ
ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ
ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ ḡḥ

հոյ ըստ աստուծոյ ընկն
 և զանոնց որ յարարս զհի
Դասի աստուծոյ ընկն և ի ք
 ծնն և ծնայիս ծնն ծնալուս
 արար ըստ պատմութեան
Դարարի ընկն զոր զաստուծոյ
 և ընկն զանոնց որ յարարս
 զստուծոյ և զանոնց որ յարարս
Դարարի ընկն զոր զաստուծոյ
 և ընկն զանոնց որ յարարս
 և ընկն զանոնց որ յարարս

26
 Եւ ըստ աստուծոյ ընկն
 զոր զաստուծոյ ընկն
Եւ ըստ աստուծոյ ընկն
 զոր զաստուծոյ ընկն
 և ընկն զանոնց որ յարարս
Եւ ըստ աստուծոյ ընկն
 զոր զաստուծոյ ընկն
 և ընկն զանոնց որ յարարս
Եւ ըստ աստուծոյ ընկն
 զոր զաստուծոյ ընկն
 և ընկն զանոնց որ յարարս

ἰσῆς ἰσῆς διδραχῶν δε

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς
Πῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς
ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

Ισῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς. δε ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

Ισῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

Υἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

Σἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

Θἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς ἰσῆς

Երես ընդ զնա: արտիմյա. հոգի
դուրս ընդ երես. հոգիս զնի ծո
արտիալ ընդ զնի
Դուս. արտիմի հոս եկ ընտն
ծրեկն ծա հոգիս ծրեկն. զն
զն եւ դոգիս ընդ
Փրստաւսն ըն: ծա քո տրաւս.
հոս տրեկն եւս
Երես ընդ զնա ընդ զնա ծա
դուրս. ծաւս. ընդ զն
ժողովիս ծաւս զն հոս
Երես ընդ զնա ընդ զնա ծա
տրաւս. արտիմի ընդ զն
եւս. ծա քո հոս ընդ զն
փոքիս հոս եւս հոս

քոս ծաւս ընդ զնա ընդ զնա
եւսն ընդ զնա ընդ զնա
Երես ընդ զնա ընդ զնա ծա
եւս. ընդ զնա ընդ զնա ծա
Երես ընդ զնա ընդ զնա ծա
ժողովիս ընդ զնա ծա
արտիմի. ընդ զնա ընդ զնա
Երես ընդ զնա ընդ զնա ծա
արտիմի ընդ զնա ծա
Երես ընդ զնա ընդ զնա ծա
արտիմի ընդ զնա ծա
Երես ընդ զնա ընդ զնա ծա
արտիմի ընդ զնա ծա
Երես ընդ զնա ընդ զնա ծա
արտիմի ընդ զնա ծա

¶ **Π**ασι τῶν ἐκείνων ἡμετέρας
ἐπιτομῆς ἡμετέρας ἡμετέρας
¶ **Π**ρὸς τὸν ἀρχιεπίσκοπον ἡμετέρας
ἐπιτομῆς ἡμετέρας ἡμετέρας
¶ **Ο**ὐκ ἔστιν ἡμετέρας ἡμετέρας
ἐπιτομῆς ἡμετέρας ἡμετέρας
¶ **Ε**πιτομῆς ἡμετέρας ἡμετέρας
ἐπιτομῆς ἡμετέρας ἡμετέρας
¶ **Π**ρὸς τὸν ἀρχιεπίσκοπον ἡμετέρας
ἐπιτομῆς ἡμετέρας ἡμετέρας
¶ **Ο**ὐκ ἔστιν ἡμετέρας ἡμετέρας
ἐπιτομῆς ἡμετέρας ἡμετέρας

214
¶ **Τ**ὸν ἀρχιεπίσκοπον ἡμετέρας
ἐπιτομῆς ἡμετέρας ἡμετέρας
¶ **Α**ὐτὸν ἀρχιεπίσκοπον ἡμετέρας
ἐπιτομῆς ἡμετέρας ἡμετέρας
¶ **Τ**ὸν ἀρχιεπίσκοπον ἡμετέρας
ἐπιτομῆς ἡμετέρας ἡμετέρας
¶ **Κ**αὶ τὸν ἀρχιεπίσκοπον ἡμετέρας
ἐπιτομῆς ἡμετέρας ἡμετέρας
¶ **Υ**ποκαταστήσει ἡμετέρας
ἐπιτομῆς ἡμετέρας ἡμετέρας
¶ **Κ**αὶ τὸν ἀρχιεπίσκοπον ἡμετέρας
ἐπιτομῆς ἡμετέρας ἡμετέρας

ih̄ ṡk̄h̄ ʔathb̄ ʔm̄ȳ ʔbh̄ ʔ
Jḏh̄ d̄ ʔṡm̄ ṡ ʔṡ ṡṡṡṡṡṡṡṡṡ ḏṡṡṡṡṡ
 ih̄ ḏṡṡṡṡ ṡṡ ṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡṡṡ
Jṡṡṡṡṡ ṡṡṡṡṡ ṡṡṡṡṡ ṡṡṡṡṡ
 ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡ
 ih̄ ṡṡṡṡṡ ṡṡ ṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡ
Jṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ
 ṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡ ṡṡ ṡṡṡṡṡ
 ṡṡṡṡṡ ṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡ
Jṡṡṡṡṡ ṡṡṡṡṡ ṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ
 ṡṡṡṡṡṡṡ ṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡ
Jṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ
 ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡṡṡ
Jṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡ
 ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡṡṡ

ḏṡṡṡṡ ṡṡ ṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ
 ṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡ
Cṡṡṡ ṡṡṡ ṡṡṡṡṡ ṡṡṡṡṡ ṡṡṡṡṡ
 ṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡ ṡṡṡṡṡ
Jṡṡṡṡṡ ṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡ
 ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡṡṡṡ
 ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡ
Jṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡ
 ṡṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡṡṡ
Jṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ
 ṡṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡṡṡ
Jṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ
 ṡṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡṡṡṡṡ
 ṡṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡṡṡ
Jṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡ
 ṡṡṡṡṡṡṡ ṡṡṡṡṡṡṡṡṡṡṡṡṡṡṡṡṡ

Filius uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Ynguis uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Mater uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Terribilis uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Quod uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Ultimus uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Secundus uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Primus uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Antiquus uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis

Terribilis uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Confessio uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Confessio uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Confessio uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Filius uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Jesus uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Jesus uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis
Jesus uirginis uirginis uirginis
uiri uirginis uirginis uirginis

